

# NAVASART

ORGANO DE LA U. G. ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ. Մ. Լ. Մ.-Ի

ՏՈՒԽԻՍ 1957

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

"Նաւասարդ"ի ճրդ տարին	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	1	
Մարմամարզը եւ իր անհրաժեշտութիւնը	Շ. ԳՐԻՍԵԱՆ	5	
Հայկ. Ժառանգութիւնը եւ անոր համամարդ. նշանակութիւնը		9	
Մաղմապարկի աւագախտը	Դակտ. Օ. ԿԵՐԿԻԾԱՆ	13	
Զօր. Պէտըն-Բառութի գանհատումը		18	
Ավանատութիւնը	Մ. ԵԱՆԸԳԾԱՆ	19	
<b>Comprensión</b>	<b>EDITORIAL</b>	25	
El camino hacia la escuela	RAFFI MIRAKIAN	26	
¿Qué ocurre con nuestros hijos?		OHANES	29
La especialidad de cada nación	G. SHAHINIAN	32	
¿Desinteres por el deporte, o por el club?	A. TRITSMAN	35	
Una nota del fundador del scoutismo	SPORTMAN	37	
Actividades Deportivas		38	

## Հ. Մ. Ը. ԱԿԱՊՈՒՏԱԿԱՆ ՖՈՆՏ

Մեր նորակազմ սկաստները այնքան մեծ համակրութիւն ստեղծած են իրենց շուրջը, որ, բայց քերանացի եւ գրաւոր համակրոսկան արտայայտութիւններէ, կը քաջալերուին նաև նիւթապէս:

Նրեւ համակրանք՝ իր ֆոնտին կը նուիրեն. —

Օր. Ա. Տիարակէքրեան 5000 պր.ար. Սարաֆեան եղբ. 2500, Տէր եւ Տիկ. Խաչեր Փափագեան 500, եւ Տէր եւ Տիկ. Յ. Գոնաեան 300 փեսօ :

Տօքր. Մ. Մերոքեանի հօր՝ Մարգար Ազայի մակուամ առքիւ նոյն Փոնտին կը նուիրեն Պրն. Յարութիւն Ակմերնեան 500, Տէր եւ Տիկին Ա. Տօքրամանեան 200 փեսօ :

## Հ. Մ. Ը. ԱԿԱՊՈՒՏԱԿԱՆ ՖՈՆՏ

Պրն. Արշակ Մխիթարեանի մահուան տխուր առքիւ, փոխան ծաղկեպակի, Հ. Մ. Ը. Ա. Գանտին կը նուիրեն. — Պ. Պ. Աշարնեան եղբք. 200, Յ. Ստեփանեան 200, Վ. Խարայէլեան 100, Ս. Էմպէկեան 100, Յ. Խաշխաչեան 100, Ճ. Տաղլեան 100, Ա. Ֆէրէնեան 100, Յ. Մանուկեան 100, Հ. Լեռնեան 100, Պետրոսեան եղբք. 100, Ռ. Պէտիկեան 100, Ա. Ասրեան 100, Ա. Պուլտուէնեան 100, Գ. Դասպարեան 100, Թ. Գնեազեան 100, Յ. Խաչերեան 100, Ռ. Գաֆաֆեան, 100, Ֆլորէսքայի "Խաֆֆի" Երջ. Միարիւն 100, Թ. Ֆէրմանեան 50, Յ. Աղազարեան 50, Յ. Գասպարեան 50, Ա. Արքահամեան 50, Վ. Թիւրիւնեան 50, Խ. Խապիրեան 50, Գ. Տէր Գէորգեան 50 փեսօ :

## «ՆԱԽԱՍԱՐԴ»Ի ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ

Ատենապետ Պր. Կ. Գալիկեան, փոխ առենապետ Կ. Շահինեան Առենապիր Վ. Պահապերեան, Գանձապահ Ա. Տէր Յակոբեան եւ Խորիդական Զ. Անիսիուսի:

REGISTRO NACIONAL DE LA PROPIEDAD INTELECTUAL № 496912



Ե. ՏԱՐԻ, ԹԻՒ 49

ՅՈՒՆԻՍ 1957

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՄ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### «ՆԻՒԻԼՈՒԹԻ»ի 5ԹԻ. ՏԵՐԻՆ

Այս թիւով մեր օրկանը կը թեւակոխէ իք հրատարակութեան 5րդ տարին։ Գոհունակութեամբ կ'արձանագրենք այս պարագան, որովհետեւ պաշտօնաթերթիս յարատեւութիւնը ապացոյց մըն է թէ մեր երիտասարդութիւնը կ'ապրի եւ կը գործէ որոշ նպատակով, որոշ ծրագրով ու գործելակերպով։

Հետեւաբար, մեր օրկանը լոկ մարզական «տեղեկատու» մը չէ, այլ կը հրատարակուի, առաւելապէս, գաղափարական միասմաներով։

Առանց նպատակի, առանց գաւանանքի եւ ուխտի որեւէ միութիւն կամ կազմակերպութիւն չի կրնար գոյութիւն ունենալ։

Մեր նպատակը գրուիչ ուխտով մը կը սկսի.՝ ծառայել ազգին եւ հայրենիքին։

Մեր բարոյականը երկու բառով բնորոշուած է,՝ Բարձրացիր, Բարձրացուր։

Մեր դործունէութիւնը Դաստիարակչական է, կրթել մարդը մարմնապէս, հոգեպէս եւ մտաւորապէս եւ զայն պատրաստել այն բարձր ծառայութեան համար, որ նախատեսուած է մեր ուխտով։

Սակայն ի՞նչ է այլ ծառայութիւնը եւ ի՞նչպէս պէտք է րմբունել զայն։

Ազգ եւ հայրենիք ըսելով՝ կը հասկնանք ամբողջական գաղափար մը, տարբեր երեսներով։ Առանց ազգի գոյութիւն չունի հայրենիքը, ինչպէս եւ առանց հայրենիքի անգոյ է ազգը։ Այս տմբողջական գաղափարը, սակայն, վերացական չէ, այլ իրա-

կան եւ կենդանի օրկանիզմ մը, որ պայմանաւորուած նիւթով եւ ոգեկանով: Այս պարագային նիւթը այն հողամասն է, որուն վրայ կ'ապրինք եւ զայն կը կոչենք հայրենիք, իսկ ոգեկանը բուն իսկ ժարդն է կամ ժարդոց բազմութիւն մը, որ ունի իր զգացական, իմացական եւ բարոյական ինքնուրոյն կեանքը: Այս բազմութիւնը, ազգը ինքն է, ճարազատ նաև արինով: Ան ինքնանպատակ է, ինչպէս ինքնանպատակ են անոր բաղկացուցիչ բոլոր մասնիկները, որոնք կը ճգտին հաւաքարար պահպանելու այդ բացարձակ ինքնանպատակին գոյութիւնը, պահպանած ըլլալու համար իրենցմէ իւրաքանչիւրին գոյութիւնն ու տեւականութիւնը: Ինքինքնին պահպանելու այս ճգտումը ահա ա'յն ծառայութիւնն է, որ շեշտուած է մեր նպատակին մէջ:

Ուրիմն, ազգին եւ հայրենիքին ծառայելը կը նշանակէ ինք-դինքնին ծառայել:

Սրբազն է այս ծառայութիւնը, որովհետեւ ան վեր է սովորական տիրոջ եւ վարձկան ծառայի շուկայիկ հաշիւներէն եւ փոխադարձ պարտականութիւններէն:

Ան նուիրումի եւ զոհարերութեան շեշտուած իմաստ մը ու-նի, յանուն ամբողջութեան պահպանման եւ տեւականացման: Աւելին, այդ ծառայութիւնը կ'ընդգրկէ մեր քաղաքական, ընկերային, բարոյական եւ մշակութային բոլոր մարդերը հաւասարապէս:

Այս բնդարձակ իմաստով եւ բովանդակութեամբ պէտք է հասկնալ մատնանշուած ծառայութիւնը, որ մեր երիտասարդութիւնը նպատակադրած է մատուցանել մեր ժողովուրդին:

Մեր իմաստուն հիմնագիրները, որոնք եղած են անուանի մանկավարժներ, երոպական կրթութեամբ, գաղափարապաշտ մտաւորականներ եւ ջերմ հայրենասէրներ, կեանքի կոչելով այս երիտասարդական Միութիւնը, վերոյիշեալ բազմակողմանի առաջակրութիւններով հրապարակ իջած են:

Այլապէս անիմաստ եւ նոյնիսկ ծիծաղելի պիտի ըլլար ստեղծել միութիւն մը, այն ալ բացառապէս բաղկացած երիտասարդունքներէ, որ նպատակ եւ պաշտօն ունենար մի միայն մարզանքի հետեւլու, խաղալու, խնդարու եւ գուարճանալու:

Որսէ ժողովուրդ, մանաւանդ հայ ազգը այսպիսի անիմաստ առօրեայի մը համար յանձն պիտի չառնէր նիւթական եւ բարոյական անագին զոհողութիւններ ընել:

Թող որ գաղափարազուրկ եւ աննպատակ զանդուածները, թէկուզ երիտասարդ, կարելի չէ իրար զօդել կամ շաղկապել տեսապէս, որկ տղայական համոյքներով եւ գործերով:

Եթէ Հ.Մ.Լ.Մ.ի պէս միութիւններ գոյութիւն ունին, կ'ապ-րին եւ կը յարատեւեն, ատիկա պէտք է վերագրել իրենց բարձր

նպատակներուն եւ ազգային ու համամօրդկային սրբազան սկրպունքներուն:

Ո՞չ միայն գաղափարական, այլ եւ գործնական տեսակէտով նման մարդական կազմակերպութիւնները խիստ նշանակալից գերկատարած են ամէն ազգի մէջ: Ակառւտիզմը, որ անգլիական յըշացում մրն է, ստեղծուած է դաստիարակչական եւ մասնաւրառակէս ռազմական միտումներով: Այս շարժումը անսպասելի ծաւալ եւ միջազգային բնոյթ ստացաւ, որովհետեւ գրաւիչ եւ օգտակար է իր կրինակ նպատակներով:

Չեխները, գեռ ստրուկ Աւստրօ-Հունգարիոյ, ծնունդ տուին սոկոլներու (բազէ) մարզական միութեան, թիւով հարիւր հազար հանգի, որոնք յիսուն տարի, սերունդ առ սերունդ, մարզուեցան մարմնապէս եւ հոգեպէս ու դարձան կարգապահ բանակ մը որուն կը պակսէին միայն համազգեստ եւ հրազէն՝ ազատագրական պայքարի դուրս գալու համար: Չեխիան իր ազատագրութիւնը պարտական է բացառապէս այս բազէներուն: Նոյն պատկերը նաև Եռուկուլաւիոյ մէջ, երբ այդ երկիրը գեռ Հարաւ Սլաւ միութիւն մը չէր:

Իսկ մի՛նք, առաւել' եւս պէտք ունէինք նման անզէն բայց մարդունծ ու կարգապահ բանակներու, որ կրնայի՛նք պատրաստել, թէկուզ ծածուկ, յեղափոխական շարժման զուգրնթաց: Ու թերացանք յայտնապէս եւ տուժեցինք շարաշար կերպով:

Թերեւա մեր ճակատագիրը տարրեր ըլլար, եթէ մենք Հ.Մ. Է.Մ. ի պէտ մարզական միութիւններ ստեղծէինք Ապրիլեան եղեռնէն շատ առաջ:

Միայն համաշխարհային առաջին պատերազմէն յետոյ է որ պատցինք մեր նիւթեական եւ բարոյական կորուստին ահաւորութիւնը ու նաեւ մեր կազմակերպչական թերութիւնները:

Թշնամին մեզ ժառանգ թողած էր համատարած թշուառութիւն եւ որբութիւն:

Եւ իրեւ ահարկու ցասում ու բողոք, ցեղին կանչը լոււեցաւ ո՛չ թէ նոր պատապքրուած Հայաստանէն եւ անկորուստ մնացած հեռու կամ մօտիկ զաղութներէն, այլ բուն իսկ Պոլսէն, թրքական որջէն, ուր ծրագրուած էր մեր դէմ կատարուած ոճիրը:

Այդ կանչին իրը արձագանք՝ ահա՛ այս մարզական կորովի կազմակերպութիւնը, որ իր դրօշակին տակ կը համախմբէ անմիջապէս մօտ տասը հազար երկսեռ երիտասարդներ:

Իր նպատակը, բարոյականը եւ գործելակերպը, ինչպէս տեսանք, այսքան իմաստունօրէն բանաձեւուած են, որ անմիջապէս արժանացաւ համակրանքի, դառնալով համայն հայութեան ժիակ մարզական կազմակերպութիւնը:

Այդ օրերուն իսկ, տարօրինակ է, մեր միութիւնը չէր որ օգ-

նութիւն կը խնդրէր Հայաստանէն, այլ Հայաստանի կառավարութիւնն էր որ կը գիմէր Հ.Մ.Լ.Մ.ի աշակցութեան:

Մեր Միութիւնը անմիջապէս մարզիչներ կ'առաքէ Հայաստան, ուր անոնք իրական հրաշքներ կը գործեն: Իրենց որբ եւ նկարագրով խաթարուած եղայրները, մօտ երեսուն հազար հոգի, կարծ ատենէն, կը կրթեն, կը մարզեն եւ կարգապահ բանակի մը կը վերածեն: Այսպէս կը վկայեն Ամերիկեան որբախնամ միսիոնարները, յայտնելով իրենց զարմանքն ու հիացումը:

Ինչ որ ըրած է Հայաստանի մէջ, դեռ իր կազմակերպչական շրջանին, մեր Միութիւնը առաւել չափով կ'ընէ նաեւ ներկայիս, ամէն անդ:

Ընդամէնը քսան հազարի կը հասնի մեր թիւը գաղութներուն մէջ: Ամէն անդ կան մարզական ակումբներ եւ մարզարաններ, արգիշական յարմարութիւններով, ուր մեր երիտասարդութիւնը մարմնապէս եւ բարոյապէս կրթութիւն եւ հայեցի գաստիարակութիւն կը ստանայ:

Համեմատութիւնները պահելով, ազատ աշխարհի պետական ըոլոր ազգերը աւելի բան մը չեն ըներ քան որ կ'ընէ մեր արի ժողովուրդը իր սահմանափակ միջոցներով:

Ասիկա ինքնին ապացոյց մըն է գաղափարականութեան: Յաւակնոտ չենք ըսելու համար թէ հրաշքներ կը գործենք: Ու միամիտ չենք հաւատալու թէ մեր քաղաքական, կրթական, բարեսիրական եւ այլ բազմաթիւ միութիւններ եւ կազմակերպութիւններ հրաշքներ կը գործեն: Բոլորիս ըրածը լոկ կիսամիջոցներ են ազգապահանձնան տեսակէտէն:

Մեր Միութիւնը թերեւս կարեւոր է անով, որ կոչուած է բացառապէս նոր սերունդը կազմակերպելու եւ առաջնորդելու, նորահասներ, որոնք դիւրաւ ենթակայ են ուժացման, այլասերման եւ կորստեան:

Մեր պաշտօնը եղած է՝ մարզանքին զուգընթաց, հայ երիտասարդութիւնը պահել իր գաղափարական մթնոլորտին մէջ:

Չենք թերացած մեր պատմութենէն եւ մարզական անցեալէն փաստացի վկայութիւններ բերել՝ հաստատելու համար թէ որ քա՞ն մեծ զոհողութիւններ յանձն առած են յաջորդական բոլոր հայ սերունդները իրենց ազգին գոյութիւնը եւ տեւականութիւնը ապահովելու համար:

Ու թելադրած ենք, որ ներկայ երիտասարդութիւնն եւս ընթանայ նուիրումի այդ ճամբարով:

Ահա ույս ծառայական գերն է որ ստանձնած ենք եւ կը շարունակենք կատարել ուրախութեամբ:

Եւ կ'ողենք, որ երիտասարդութիւնն ալ իր ուխտը կատարէ, հաւատարմութեամբ ծառայիլով Ազգին եւ Հայրենիքին

## ՄԱՐՄԱՐԱՐՁՅ ԵՒ ԻՐ ԱՆԴՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

Գրեց՝ ՇԱԽԱՐԴ ԳՐԻՒՆԵԱՆ

Բնախոսօրէն բացատրելէ առաջ թէ ինչո՞ւ պէտք է մարմնամարդ ընել, չատ կարեւոր պարագայ մըն է գիտնալ թէ ի՞նչ է մարմնամարդը և ի՞նչ չէ մարմնամարդը:

Դժբախտարար մեր դպրացավոր շրջանակները՝ սկսեալ իրարու տաշորդող Ռատումանական Խորհուրդներէն մինեւել ամենէն յիտին գասատուն, այնքան կարեւորութիւն չեն տուեր, չեն հետաքրքրուեր այս այնքան կարեւոր ուղակար եւ երջանիկ կեանքով ազրելու մէջ այնքան մէծ դեր ունեցող խընդիրով, որ կը վարին բահնական գծուար պիտի ըլլայ հանրութեան մէջ ներծածել առ գաղափարը թէ մարմնամարդը նախապարէրւն չէ, մարմնամարդ զը նպատակ չունի մեր մէկ տեղը կատրել, եւ թէ մարմնամարդին նպատակը չէ ուժ առաջ ենթական համար ընել, ինչպէս կը կարծուէր եւ մասամբ ալ կը կարծուի գեռ: Մարմնամարդին՝ կամ աւելի զիտականօրէն՝ Փիզիքական կրթութեան նպատակը մարմինը զարգացնել, զօրացնել, առողջ ընել ու բարյականը բարձրացնելով մարդո իր կարելի եղած կատարելութեան հասցնել է:

Մարմնամարդին նպատակը բարձր է, ու եթէ ընթերցողներո կը հաւասարն թէ կարելի է փոշու ու աղոտու զաւաթի մը մէջ մաքուր ջուր լեցնել ու զայն մաքուր պահել ու մաքուր գտնել, ըսկից չունիմ. բայց եթէ այդ անկարելիութեան չեն հաւատար, ստիպուած են ընդունելու թէ բացարձակաւուիչ անկարելի է առանց առողջ մարմնի, առողջ միաք եւ մաքուր հոգի առնենալ, այսինքն առանց մաքուր պարունակողի կարելի չէ մաքուր պարունակեալ եալ ունենալ:

Մարմինը, միտքն ու հոգին իրենց միացումով մէկ ամրողջութիւն մը կը կազմեն, որ է մարդը, ու այդ միացումը րրաքան ներդաշնակ, համեմատական ըլլայ, մարդը այնքան կատարեալ կ'ըլլայ, եւ ոչ թէ այդ երեք մասերը զատ զատ մէյթէկ ամրողջութիւներ են ինչպէս կը կարծուէր, ու իրը հետեւանք, մանաւանդ մեր վարժարաններուն մէջ, այդ ամրողջութեան մէկ մասը եղող մարմինը արհամարդելով կը ջանային միտքն ու հոգին բարձրացնել պատիկ օրինակ մը կարծեմ օգտակար է այս տեսութիւնը աւելի գործնականօրէն ապացուցանելու համար. առէք տուն մը որուն չորս սիւներէն երկու, նոյնիսկ երեք հատը շատ տոկուն են եւ մէկ հատը խարխուլ է, բայց տունը դատապարտաւած է փլելու ճիշդ այդ մէկ խարխուլ սիւնին պատճառաւ, որովհետեւ չորս սիւներու միացումովը միայն կարելի է չինքը կանգուն պահել, հետեւարար ամենէն տոկուն սիւները խարխուլէն աւելի տոկուն չեն, քանի որ անջատաբար բան մը չեն կրնար ընել:

Կարծեմ ներկայ օրինակը բաւական է համոզելու համար թէ մարդ մասաւրապէս ու բարուապէս այնքան կ'արժէ որքան մազմնապէս, ու փոխազարձարար. եւ արդէն այս տարրական նշմարտութենէն բիած է հին իմաստուններուն այնքան հանրածանօթ ասածը որ կ'ըսէ «Մենո սածօ, ին զօրքը սածօ», այսինքն առողջ միտք՝ առողջ մարմին մէջ:

Ուսումնական Խորհուրդները եւ Վարժարաններու Տեսուչները չատ ու չատ փոքր բազառութեամբ, չեն կրցեր եւ կած չեն ուղեր համոզուիլ թէ մարդ ընել - կարծելը եւ մարդ ըլլալու պատրաստեալը բոլորովին տարրեր քանել են, վարժարանը մարդ չի շիմեր որովհետեւ չի կրնար չինել, այլ գերազան-

ցապէսն ժարդ ըլլալու ճամբան կը պատրաստէ : Ու այդ մարմինները կարելի եղածին չափ չըսկու համար տնօգուտ՝ այլ ժամանակի մը ուրիշներով, ժամանակացոյցը լիցուցեր են առանց մարմինուն և եւ իր տաթիք արդինքները նկատի ունենալով աշակերտներուն մարմնին խնամք տանելու . ու բնակուն հետեւանքը սա եղած է որ երբ մեր երիտասարդները անգամ մը շրջանաւարտ ելիքն, այլեւ չեն ուզեր շարունակիլ, դի իրենց տոկալու անկարող մարմինը չի կրնար մտաւոր ինքնազտրացացման նոր յոզնութիւններու դիմանալու, ու ըստ իս, այդ իսկ է պատճառը որ մեր մէջ դժբախտաբար ու բնակունաբար կը պակսին՝ ընդհանուր զարդացում ունեցող տաղանդներ ըլլալու կարող մաքեր :

Կարելի է ընթերցողներէս ոմանք զարմանան թէ ի՞նչ կազ կայ մարմնին եւ իր տկարութեանը պատճառաւ միտքին լաւ աշխատի չուզելուն միջեւս այս սօր իտալցի Մօսո գիտունը փորձերով հաստատած է թէ մուքի կեղորնացումը եւ կեղորնացման աստիճանը ահաքին գեր կը կատարեն կատարուած կամ կատարուելիք գործողութեան մը մէջ եւ թէ արիւնը ուղեգէն տրուած հրամանին համեմատ քիչ կամ շատ քանակութեամբ կ'ուղղուի գէպի այդ գործողութիւնը կատարող զայրանքները . այս ճշմարտութիւնը ընդունիլ՝ ընդունիլ է նաեւ թէ մուտարապէս լաւ արտադրելու համար պարտաւոր ենք զօրաւոր միտք մը ունենայ, եւ այդ ալ կարելի է միայն զօրաւոր արիւնի մը չնորհի, բայց երբ մարմինը տկար է, երբ չունի զօրաւոր արիւն, ի՞նչպէս կը պահանջուի որ միտքը կարենայ լաւ գործել առանց պէտք եղածին պէս ստանալու այն միակ բանը, այսինքն զօրաւոր արիւն, առանց որուն արդէն չի կրնար գործել :

Բայց ասոնք անցեալին սխալներն են, եւ խորհող մարդու գործ չէ անցեալին վրայ լաւը . այլ պէտք է անցեալը նկատի ունենալու ներկայով զրապիլ ու ապագտն պատրաստել, ու ասիկա ամէն մարդու, ամէն Հայու նուրբական պարտականութիւնն է :

Երբ կրօնկան համոզումներով չենք կրնար ուզածնիս ընել՝ նկատելով որ հոգինին մերը չէ ու յետոյ գժոյսք կ'նրթանք, մեզի ի՞նչ տեսակ տրամարանութիւն մը իրաւունք կուտայ կարծելու թէ մարմիննիս մերն է եւ կրնանք դայն ուզածնուռ պէս գործածել:

Երբ չենք աւզեր մեր նախնիքներուն աւանդութիւններէն հրամարիլ, առարկելով թէ անոնք մեր նախահայրերէն մեզի թողուցած կտակներ, աւանդներ են ուրիշներուն փոխանցելու համար, դարձեալ մեզի ի՞նչ տեսակ տրամարանութիւն մը կարծել կուտայ թէ մարմիննիս մերն է եւ մեզմով պիտի վերջանայ:

Երբ զրամատէր մը իրեն բարոյական պարուականութիւն կը համարէ իրեն կտակուած հարստութիւն մը, նիւթ մը վերջապէս շատցնելով իր զաւակներուն կտակէլ ու այդ նիւթը յաւերժացնել, միթէ ամէն մարդ նոյն բարոյական պարուականութիւնը չունի՞ իրեն տրուած կեանքը, այսինքն իր մէջ իր նախահայրերուն ապրող կեանքը եւ ինքընքը զօրացնելով, բարելաւելով, ապրելու ու իր նախահայրերը ապրեցնելու իր զաւակներուն, իր սերունդին մէջ :

Ամէն մարդու կեանքը կտակ մըն է եւ իր պարտատկանութիւններէն մէկն է . այդ կտակը, կեանքը բարելաւելով իր զաւակներուն յանձնել, ու ասիկա՛ ալ կարելի է մարմնամարդով ու մտաւոր զարդացումով :

Առանց բացառութեան ամէն մարդ կ'ուղէ տուող եւ ուժեղ – եթէ ոչ աւեմ – ծնած ըլլալ, առանց սակայն խորհերու թէ ի՞նչո՞ւ առողջ եւ ուժեղ չէ

ծնած եւ կամ ինչպէս կրնայ տակէ եւոքը առողջ եւ ուժեղ ըլլալ; Եթէ այս երկու հարցումներէն առաջնին վրայ ժատենք անմիջապէս իբր պատասխան պիտի հետեւցնենք թէ այդ ծնողը ուժով եւ առողջ չեն եղած, այսինքն իրենց կտակուած կտակը լաւ չեն փոխանցեր, եւ կամ ողայ մը Փիզիքապէս յաւ պայմաններու մէջ ծնելով հանգերձ, իր վարած հետազայ կեանքը իր վատուածութեանը պատճառ եղած է, այնպէս ինչպէս ահազին հարստութիւններ, կը փնտնան կտակուելէ վերջ յանախ:

Երկրորդ հարցումն վրայ կանգ չենք առներ, միայն ըսենք թէ առաջնին քնական հետեւանքն է, այսինքն այն որ հարստութիւն մը չէ ժառանգած, կը խորհի այս հարստութիւնը ձեռք բերելուն վրայ ու բուն խնդիրը այդ խորհ հին է:

Այս երկու պարագային մէջ ալ հետեւանքը սա պիտի ըլլայ թէ մարդ պիտի ախրի եւ մասամբ ալ իր ծնողը մեղաղրէ ինդրեմ, մի զարմանաք, ու ձեզմէ մէկը որ աղքատ կամ բարեկեցիկ զաւակ է, գոնէ կեանցին մէջ վայրուկեան մը չէ՞ նախանձած իրմէ հարուստներուն եւ չէ ուզած իր վիճակին ուելի ունեւորի զաւակ ծնած ըլլալ. ու եթէ բնաղդաբար այսինքն անդիտակցօրէն արյափի խորհուրդ մը կ'ունենանք նիւթի մը համար, որ վերջապէս կրնանք շահիւ կամ ունեցած ըլլալով կորսնցնել, ինչո՞ւ չտիրինք կամ չուրախանանք բանի մը համար որ ամենէն խելացի մարդոց կարծիքով հարստութեանց մեծագոյնն է, այսինքն առողջութիւնը եւ ուժը, որոնցմէ կը բնի երջանկութիւնը:

Բնական օրէնքով մարդ իր նմանը կարտագրէց այսինքն ոչ թէ իր ունեցածին պէս միայն քիթ, բերան եւայլն կուտայ, այլ իր ունեցած լաւ կամ դէշ յատկութիւններն ալ իր զաւկին կը փոխանցէ, եւ երբեմն ծանօթ առողջ ծնողքներ տկար, եւ կամ տկար ծնողքներէ առերեւոյթս առողջ զաւակներ: Կը ծնին, ատիկա մեր յիշած օրէնքը չի չնչիր: Այդ երեւոյթին պատճառը, բուն արմատը պէտք է հեռաւոր սերունդի մը մէջ փետուել եւ նատոր համար պէտք է տարրեր մասնագիտութեան մը անսութիւններուն մէջ մտնել պատասխանը ստանալու համար ու ատոր ատենք չի:

Մենք բաղդատամամբ մեր նախահայրերուն՝ Փիզիքական այլասերման համբուն մէջ ենք, բայց այդ այլասերումը չէ եղած անմիջական կերպալ, այլ եղած է անզգալաբար ու կամաց կամաց: Ինքնինքնիս չխաբելով, քիչ բացառութիւնամբ Փիզիքական արգահատելի վիճակ մը ունինք, եւ խորհիւ թէ նոյնքան շրջանի մը մէջ հեռաւոր սերունդ մը պիտի արտազրենք սրոնք իրենց կարգին մեզի պիտի նախանձին, ինչպէս մենք մեր նախահայրերուն Փիզիքականին, այլ կրնանք երեւակայել թէ ինչ պիտի ըլլայ մեր ապագայ սեղունդին Փիզիքականը. հետեւցնելը ընթերցողներուն կը թողում:

Հիմա, մենք կ ապրինք ի հաշիւ մեր սերունդին անհետանակ պարտականութիւններ ունինք մեզմով ապրող մեր նախահայրերուն, ժամանակ մեզի, մեր սերունդին եւ մեր ազգին հանգէպ: ազգ մը խմբովին, որակի անհակէտով, այնքան կ'արէէ որքան զինքը կազմոլ անհատներ անհատաբար, եւ մեզմէ ոչ մէկը պէտք է խորհիւ թէ՝ «մուչ կ'ըլլայ, թող մէկ հոգի մը նիշուր եւ տկար եղած ըլլայ և պղը չի կործանիր»: որքան սիաբեւ մեղագրելի պաղափար. երեւակայեցէք թէ, ինչ կ'ըլլայ զագի. մը վիճակը երբ արէն, ու զատ զատ այս կարծիքը ստենաց:

Մենք որքան մեղագրելի ենք գերի օրինակի, համար, հաղող չ մինչ մը, շան մը սերունդը զօրացնելու, բարեւալու համար այնքան. կը խորհինք եւ պիտական պայմաններու այնքան կարեւորութիւն կ'ընծայենք, բայց երբ խընդիրը աւզակի մեր, մեր պատճեններուն կուկայ, չենք խորհիմ, չենք ապեր, խորհիւ, եւ չենք ալ ազեր նոր բաներ սորվելով պարզիւ ու ապրեցնել: այս

անհոգութիւնը պարզապէս շնկերային ու ցեղային ոճիր մըն է, եւ այնքան մեղադրելի որքն հասարակ գողութիւն մը եւ մարդասպանութիւն մը, քանի որ մեր այդ անտարբերութեան պատճառաւ մեր զաւակներուն եւ սերունդին առողջութենէն է որ կը գողնանք եւ երբեմ ալ նոյնիսկ ուղղակի անոնց մահաւան պատճառ կը զառնանք:

Իր եղբակացութիւն գուցէ շատեր ուզեն գիտնալ թէ ի՞նչ է պէտք առողջ եւ ուժեղ ըլլալու, ու այսպէս մեր պարտականութիւնները կատարելու համար: Շատ քիչ բան միայն, ու ահաւասիկ:

Մեր անգիտակցօրէն իր մեքենայ վատանած առօրեայ կեանքէն 20-30 վայրկեան խնայելով շատ դիւրին ու բնախօսական կարիքներու համեմատ որոշաւած մարմնամարդական պարզ շարժումներ ընել, այսքան միայն:

Կը տեսնէք թէ պահանջը շատ քիչ է, ու ես ձեզի կը հաւասարեմ թէ մեր կազմական տարբերութիւններուն համեմատ 3-6 բամբուան շրջանի մը մէջ կրնաք մեր ուժը առնուազն կը կնապատկել, ու իր անհատական եւ ազգային պարտականութիւնները լաւ կատարող ժարդու գոհունակութեամբ ապրիլ սկսիլ:

## ԴԵՐԱՍԱՆԱՊԵՏ ՄԱՆՈՒԷԼ ՄԱՐՈՒԹԵԱՆ ՄԵՐ ՄԷԶ

Նախապէս Գ. Ալյոս կ'ապրէր մեր տաղանդաւոր գերասանը, շարունակելով իր թարունական գործունէութիւնը: Քանի մը տարի առաջ, սակայն, պարագաներու բերումով, նախընտրեց տեղափոխութիւն: Փաւլո, ուր ներկայիս կ'ապրի իր քստանիքով: Քարտուզարն է տեղւոյն գաղութային, միաժամանակ հետեւելով իր կոչումին: Վերջերս, քանի մը շարաթով այցելեց մեզ եւ վերադարձաւ իր պաշտօնին: Գաղութէն սիրուած եւ յարգուած է իր հանրային եւ թատերական գործունէութեամբ:



Պարոնայք Ա. Վրացեանի եւ ձօրն Մարտիկեամի ի պատիւ տրաւած սեղանը Հ. Մ. Բ. մարզադաշտին սրահը:

**ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆՆԱ ԵՒ ԱՆՈՐ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՑԻՆ  
ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ**

ՆԱԽԱՍՏԱՐԴ

Հայագիտական Միութեան Վարչութիւնը համայցով կը ներկայացնէ Հետեւեալ գրութիւնը, որ փրոՓ. Մանասէ Կ. Սեւակ պատրաստեց ընդառաջ հրթալով մեր հրաւերին: Պատմական տուեալներով փրոՓ. Սեւակ կը քննէ մեր ժակոյթի եւ առհմային ժառանգութեան հիմունքը եւ կը նկարագրէ անոր զարդացման եւ արմատացման տատարող ազգակները, իշլէս եւ կուրուագծէ մեր ժակոյթին ազգային եւ համամարդկային բնոյթը եւ կը ունեցող յատկանիչերը:

Որպէս միջազգային գիտական գէմք մը, ան կը մատնանշէ կարեւորութիւնը մեր նոր սերունդին եւ օտար ազգերուն ծահօթացնելու մեր ժակոյթը՝ հիմնելով Հայկական ամպիոններ Ամերիկեան համալարաններու մէջ, որոնցմէ Հարվլըս Համալարանը միջազգային մեծ համբաւ ունի:

ՓրոՓ. Սեւակ երեսուն տարիներու համալսարանական եւ գիտական փորձառութիւն ունի: Ան շրջանաւարտ է Կիլիկիոյ Տարսոնի Գոյէճին, յաճախածէ Եելլ Համալսարան եւ Տոքթօրի տիտղոսը ստացած է Գոլոմպիա Համալսարանէն, Քիմիաբանութեան ծիւղին մէջ՝ 1929-ին: Յաճախած է Գերմանիոյ Միւնիի համալսարան եւ ընտրուած է Ռուֆիլլէր կրթական հիմնարկութեան որպէս Ռուֆիլլէր Ֆելլով:

1936-էն ի վեր Տոքթ. Մանասէ Սեւակ կը պաշտօնավարէ Փենսիլվանիոյ Համալսարանի թժկական վարժարանի մէջ՝ որպէս ուսուցչապետ Մանրէաբանութեան: Հակառակ իր միջադրային համբաւին, որպէս մանրէաբանական գիտանկան եւ գիտական յօդուածներու եւ երկու գիրքերու հեղինակ, Տոքթ. Սեւակ մեր ազգային ժակոյթի, գրականութեան եւ ազգին ժառանգութիւններու հմաւառ ուսումնասիրող մըն է: Իր կարծիքները Հարգրբար մէջ հայկական ուսումնասիրութեանց Ամպիոն մը հիմնելու մասին ամէն հայու ուշադրութեան արժանի են:

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ  
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱԿԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Գրեգ՝ Փրամ. ՄԱՆԱՍէ Կ. ՍԵՒԱԿ

Ներածութիւն

Ժամանակն է որ մեր գաղութային գործունէութիւնները վերաբննութեան ենթարկենք, ու մեր ազգային ժառանգութեան Ովին վերակոչենք եւ մեր մըտածուները բիւրեղացնելով՝ Համարդինք: Ժամանակն է որ հիմնական եւ տեւական արժէք ունեցող Հարցերը մեր ժամանակութեանց եւ խնամքին գլխաւոր առարկան ընենք: Մեր ժամանակութեանց առանցքը մեր ժակոյթին վերակենացումն ըլլալու է: Այս կարելի է: Ընել հաւաքական զոհաբերութեամբ եւ աշխատանքով: Այսօրուան մեզ տանջող Հարցին հիմնական բնոյթը այս է: Դու եւ ես կոչում եւ պատասխանատուութիւն ունինք այս ժամանանջութիւնը արդիւնաւորելու: Եթէ զազագիտարկան զիտակցութիւնը եւ ողջմառութիւնը առաջնորդեն մեր քայլերը՝ այս նպասակը կ'իրականանալ: Այս քայլերը կարելի չէ նպատակաւորել առանց զիտակցելու մեր ժառանգութեան իսկական բընոյթին:

Առանց վերամշակելու մեր ժառանդութիւնը եւ անով պատուաստելու մեր նոր սերունդը մենք չենք կրնար անոր Հայանիպ նկարագիր եւ դիմագիր մը տալ : Առանց հայուսիպ նոր սերունդի կարելի չէ մեր հոգեկան քաղաքակրթութիւնը կորուստէ փրկել : Նոր սերունդը ապրելով Ամերիկեան ամենէն բարգաւած միջավայրին մէջ ենթարկուած է զօրաւոր Հոսանքներու ազգեցութեանց : Վաղուան Ամերիկահայ նոր սերունդին դիմագիր պիտի կազմուի իր միջավայրի տարրերէն եւ մեր այն ժառանդութենէն զոր անոր պիտի փոխանցնէք : Այդ բաղադրութեամբ կափուած նկարագրի մէջ Հայկական տարրի դերը եւ ազգեցութիւնը կախում պիտի ունենայ մեր անոնց փոխանցած ժառանդութեան քանակէն եւ որակէն : Այս հարկաւոր է դիմուալ : Վաղուան Հայը բարեցրման Նիթարկուած Հայ մը պիտի ըլլայ : Հետեւարար մեր անոնց փոխանցելիք արդէ էներուն որակը եւ հարազատութիւնը նախանձախրորէն բը-նորուելու է : Այս պէտք է ընել իմա՞ առանց ճգնումի :

Հայ Մշակոյրի Վերամշակիման Ամերաթեշտուրթիւնը

Կարելի չէ նոր սերունդը հայիմական ժառանդութիւնով պատուաստել ա-սանց որդեգրելու միջավայրի ժաշկութային չափանիշերը գոհացնով մեթոս-ները և կենցաղավարութիւնը : Վաղուան սերունդէն մենք ակնկալելու ենք որ անիկա թեւ ու թիկունք հանդիսանայ Հայաստանեայ եկեղեցին եւ հետաքրքրուի հայ ժողովուրդի կեանքով եւ հարցերով ուր որ ըլլան աննէ : Մենք կ'երազենք որ վաղուան սերունդը ըլլայ՝ գէթ մասամբ, մեր կարգ մը հայատիք գիծերուն եւ համամարդկային արժէքներուն ժառանդորդը եւ պահապաննը : Այսպիսի սերունդ մը կարելի չէ պատրաստել միջակութեան դրումը կրող մեթոսներով, եւ ոչ ալ անցեալի ծանծաղ մտայնութեամբ :

Հայազգութիւնը որ պիտի ծառայէ նոր սերունդին՝ պէտք է մատակարասուի համարանանական հարազարա չափանիշերով : Այսպիսի միջոցներով միայն կարելի է Հայազգիտութիւնը փրկել իր անցեալի կղզիացումէն եւ բարձրացնել զայն միջավայրին վիտական արժէքներու մակարդակին : Այսպիսի կարգ կանոնով է որ նաեւ պէտք է վերամշակուի հայ մշակոյթը : Այլ ձեւով աշխատանքները գատապարուած պիտի ըլլան անյաջնողութեան պատճառելով ուժապառութիւն եւ յուսակարութիւն :

Անցեալի մէջ հայերէնի գատապանդութիւնները եղած են եւ ներկայիս ալ կ'ըլլան Գորնէլ, Գոլոմպիա, Գլարք եւ Ուէյն համարաններու մէջ Հայերէնի ուսուցման հետ բնականարար, կ'աւանդուին նաեւ հայ պատմութեան եւ մշակոյթի տարրական ծանօթութիւնները : Այս աշխատանքներուն բովանդակութիւնը, թափի եւ բնոյթը եղած են, գժախտարար, շատ սահմանարակ : Դասատուները իրենց գտապանդութիւնները կատարած են գլխաւորարար երեկոները : Դասատուները այս կեդրոններուն մէջ համարանի մնայուն ու սուցչական կամառի մաս չեն կազմած, այլ մասնակի ժամերով յաճախած հոն գտապանելու : Այսպիսի սահմանափակ եւ անստոյդ պայմաններու տակ կարելի չէ սահկէն իսաւապահանջ շափանչերը գոհացնող Հայազգիտական ամպիռն մը : Այս ցացմունքներով նպատակ չունինք նսեմազնել ցարդ կատարուած թէն թերի, բայց զնահատելի աշխատանքները : Արդար չէ անոնցէ ակնկալել արդարի արքինքների, որ կ'ակնկալենք նիւթապէս ապահով Հայազգիտական աիմպիռնէ մք, սորուն ուսուցչապէս-գարիշը բժախնդրաբար ընտրուած կ'ըլլայ սորովաբար :

Գապափարմք տալու համար, գուցէ տեղին է, առաջնորդուելով իմ ունեցած փորձառութիւններէն՝ Եէյլի, Գոլոմպիայի, Մինիիիի եւ Փենսիլվանիա համալսարաններու մէջ, հոս չէտել համարանական դաստիարակութեան եւ տիսիլինի կիրրկումի անհրաժեշտութիւնը Հայազգիտական ուսումնասի-

րութեանց զայն իր ներկայ տիուր վիճակին փրկելով համալսարածական հետագառութեանց մակարդակին բարձրացնելու: Այսպիսի խստապահանջ պարագաներով պատրաստուած անդրէին լիզուով գիրքեր եւ հաստարակութիւններ հայ պատմութեան եւ մշակոյթին շուրջ պիտի հրահրէ գիտակցութիւնը եւ հաւատաթութիւնը ոչ միայն նոր սերունդին՝ մեր ժառանգութեան եւ աւանդութիւններու նկատմամբ, այլ նաև անոնք մաս պիտի կազմեն ընդհանուր տղաց ժատենապրական գանձարանին: Այս պահանջներու բնյթին գիտակցելով մշակուելու են ներկայ եւ գաղուան ծրագիրները: Այսպիսի տիսիրիններով թրծուած ամերիկահայ ժառարականութիւն մը ասակ է զեկավարներ զառնալու ոչ միայն մեր այլ միջազգային ժառարականութեան շարքերուն մէջ: Այսպիսի հեռանկար մը համապատասխան է մեր ցեղի թագուն եւ փատորէն ցուցադրած բարձր կարստութեանց:

Ամերիկայի համալսարաններէն հազարաւոր շրջանաւարտներ ունեցած ենք, բայց անոնք ըլլալով գուրէ հայկական դաստիարակութեան գիրութիւններէն, եւ զերծ ծնողական նախանձախնդիր հսկողութենէն եւ տասնորդութիւննէն՝ օժտելու զանոնք հայկական մշակոյթին եւ հայ նկարագրի տարրերով, կորուած կարելի է համորել զանոնք մեր ակնկալութեանց տեսակէտէն: Որովհետեւ անցեալի մէջ լուրջ ուշազրութեան առարկայ չենք ըրած այս հարցը բայց մեր պայմաններու պահանջին: Ժամանակն է որ մենք ճակատագրին եւ մեր արժէքներու նախանձախնդիր տէրերը ըլլան:

Հայ մշակոյթով պատրաստուած եւ հայապիտութեամբ սնած մէկը, ինչ մասնագիտութեան այ հետեւի, իր կեանքի ընթացքին ինքնաբերաբար պիտի մշակէ հայկական շահերու եւ արժէքներու փիլիսոփայութիւն մը: Անոնք առակ պիտի ըլլան զաղութեալին կեանքի շարժումները կենդանի պահելու եւ որդեգրելու գրական տեսակէտ մը մեր ներկայի եւ պապայի մերձաւոր եւ հետաւոր գաղութներու եւ պետական հաւաքական կեանքի նկատմամբ: Մեր գոյութիւնը արդարացնելու համար այսպիսի հետաւոր խորհրդածութիւններ անհրաժեշտ մասը պէտք է կազմէն մեր ծրագիրներուն եւ գործունէութեանց: Այս խմբումներով պատրաստուած անհատներու հաւաքական գործունէութեան պակասէն մենք շատ վնասներ ենք կրած անցեալի մէջ եւ նաև ներկայի:

Անցեալի եւ ներկայի թաղդասութիւն

Տարակոյս չկայ որ մենք անցեալի մէջ ունեցած ենք բարձրագոյն վարժարաններ Պոյսոյ մէջ, Կարին, Թիֆլիս, Վան, Այնթապ, զանադան զպրեվանքեր եւ Միսիոնարական Գոյզններ: Այս հաստատութիւններուն շրջանաւարտները ըլլալով հանգործ տեղեակ հայ պատմութեան ասքրերաւ: Հին կարող հայոցիտութեան մէջ մեր բորոնած տեսակէտէն վաստակաւոր ըլլայ: Այս հաստատութիւնները զորի բոյալով հարկաւոր պիւրութիւններէ, չին կրնար մեր չօշափած պայմանները գոհացնող ոյժեր եւ ուսումնասիրութիւններ պատրաստել: Ոչ ալ հայ ժողովուրդի բնակավայրին մէջ այսպիսի աշխատանքներու պահանջը զգալի եղած էր: Եկերկոյթիս կարդ մը հայաստ գութիւններու մէջ կը գտնուին բարձրագոյն վարժարաններ եւ զպրեվանքեր և Ասոնք եւ ի վիճակի չեն մեր ցուցադրած չափանիշներու համաձայն հայագիտութեամբ զրադիլ:

Մենք ունինք պատկառելի Վենետիկեան եւ Վենենական Մխիթարեան լոյց սի եւ միխիթարութեան կերոններ: Անոնք իւրացուցած եւրոպական գիտական հետազոտութեան չափանիշները մեղի շատ բան սորվեցուցած են: Տարակոյս չկայ որ անոնք արտադրած են եւրոպական կշիռով ուսումնասիրութիւն-

ներ։ Սակայն՝ ըլլալով հայերէն լեզուով, այս թանկադին՝ ուսումնասիրութիւնները չեն եղած մատչելի եւրոպական, ամերիկեան եւ միւս ազգերու պատմագրական եւայլն ցըշանալներուն։ Այս տեսակէտէն հայ մատենագրական աղբիւրները տնկործածելի կը մնան։ Այս պայմաններու բերումով՝ արտաքին աշխարհի մաքի եւ հոգիի գիտական կեղուններու եւ մեր միջեւ երթեւէլը նաևնակելի թափով չէ տեղի ունեցած։ Մեր արտադրութիւնները տեսակէտով մը լճացման բախտին արժանացած կարելի է համարել։ Ու մեր մատենագրութիւնը բնոյթով եղած է տեղական եւ հորիզոնը նեղ։ Հետեւարար հարկաւոր է մերազգային միտքերու աւագանին եւ մեր միջեւ հաղորդակցութեան կազ սակադել մեր մշակոյթի եւ ժառանգներու համաժարդկային նշանակութիւնը լոյս աշխարհ բերելու։

Տարակոյր չկայ նաեւ թէ այսօր Խորհրդային Հայաստանի մէջ ամէն տեսակ լուրջ ուսումնասիրութիւններ կը կատարուին։ Այն ուսումնասիրութիւնները սր ես տեսած եւ քննած եմ գիտական բարձր գործեր են եւ սակայն առաջադրուած Մարգրիտատկան ըմբանութեամբ։ Հետեւարար այս եւ լեզուական պատճառներով այս աշխատանքները եւ մատչելի չեն եղած ընդհանուր ազգաց ուսումնականներուն։ Ի հարկի Հայաստանի ուսումնասիրութիւնները եւ ուրիշ յառաջդիմութիւնները մուտք կը գտնեն Ռուսական գրականութենէն ներս։ Այս խողովակը եւս մեր նպատակի իրադորժման ձեռնորդէ։

(Շարունակելի)



Պարսնայք Ա. Վարշեանի եւ Ճարմ Մարտիկեանի  
եւ իր յարելի տիկնոջ Հ. Մ. Բ. Մ. ի դաշտը այցելութենէն յիշատակ մը։

ԲԺԻՇԿԻՆ ԽՈՍՔԸ

## ՄԱՂԱՊԱՐԿԻ ԱՀԱԶԱԽՏ

Իրիկուան, ուշ ատեն, ստիպողաբար, հիւանդի մը մօտ կանչուեցայ: Հիւանդը 35-40 տարեկան այր մարդ մըն էր իւզստ, գիրուկ եւ հոժկու, գալոտ բումներով կը տառապէք: «Անմասողովթիւն աւմի, ցաւեր ունի և Ցաճափի կը պատահէ սոյն վիճակը եւ անհանգիստ կ'ընէ զինքը» լուսանկարուեցաւ եւ - քար չերեւցաւ, եւն՝ ը ըսին շուրջինները:

Հարկ էր որ ներարկում մը ընէի, եւ ըրի: 48 ժամ վերջ՝ պէտք է կրկին տեսնեմ ըսի եւ մեկնեցայ: Հիւանդը հանգստացաւ եւ քնացաւ:

Երկրորդ այցելութեան «Հարցաքննեցի, կրկին մանրակրկիս քննեցի եւ յայտնեցի որ մաղձապարկը բազմաթիւ քարերով լեցան է եւ գործադութեան կը կարօտի: Արգարեւ գործողութիւն եղաւ: Մեծ-փոքր 43 հատ քար եղաւ: Այժմ հիւանդը տունն է: Լաւացաւ եւ անտանելի գալարումներէն ձերբադառուած է:

Բժշկին համար շատ կարեւոր է ճանճնաք մաղձապարկին հիւանդութիւնները եւ մանաւանդ սկզբնական շրջաններուն մէջ: Մաղձապարկը (զափայի տոպարակը), որ լեարգին տակը, աջ կողմը կը դանուի կրնայ բորբոքի ուրոք կերպով, եւ հետզհետէ հիննալ, առանց քար պարունակելու: Գամ ընդհակառակին:

Զգուշաւոր քննութիւնները կը ցուցնեն, որ անմարսողութիւն կոչուած: Վիճակներուն կէսը անոր բորբոքումներէն յառաջ կուգայ, եւ թէ սասամքոր, այր խեճ ու շարքելուած գործադանընը, մեզը չունի այլպէս կոչուած անմարսողութիւններուն մէջ:

Բժշկութեան մէջ չկայ հարց մը, որ այնքան հետաքրքրական ըլլայ ու որոք քան աւազաքարերու հարցը՝ ուսուցումի տեսակիտէն, ուր տարբարանութիւն, մանրէարաններիւն, ախտաբանութիւն կատան խառնուիլ իրարու հետ:

Երկու ուղղութիւնով մեծ նուածում մը կատարած է բժշկութիւնը. նաի թէ ինչպէս կը կազմուին քարերը, երկրորդ պարագաներու բերմամբ վիրարուժական նշգրակը, որ պէտք է գործէ իրրեւ ո՛չ ամբազական, բայց արմատական միջոց:

ՔԱՐԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ՊԱՏՌԱԱՆՆԵՐԸ

Ա. - Կարակումը մեծադոյն եւ կարեւոր տեղը կը բռնէ, գալով ուղղակի արինէն: Ինչպէս ամէն կերպունական գարակում, մաղձապարկը մանրէններու համար բնակելի աղուու խորշ մըն է:

Դիւրին է հոն գանել զանազան հիւանդութիւններու մանրէնները: Բայց այդ մանրէններուն մէջ մանաւորաբար շղթայաձեւ շարուած մանրէններն են (սորեպուկիններ), որոնք յաճախափի քար կը շինեն մաղձապարտին մէջ:

Այս կարգի քարերը գրեթէ բոլորն ալ կրային են: Զարմանալի չէ անշուշտ, երբ յիշենք հոս որ, մանրէններու ներարկումով, արուեստականորէն քար պատրաստուած է կենդանիներու մաղձապարկին մէջ: Այսպէս փորձարկութեան փաստն ալ կուգայ հաստատել իրականութիւնը:

Բ. - Մաղձը ընդունակ է թանձրանալու, «գիրա» կապելու եւ այլպէս կը յօրինէ կորիզը ապաբայ քարին կամ քարերուն: Կորիզին շուրջ սոխի խաւերուն պէս կը դիղուին մասնաւոր նիւթեր: Ձերմը (աենդը) եւ յղութիւնը կը նպաստեն մաղձին թանձրացման:

Գ. - Գոլեստերինը՝ հաւանարար քարերուն կամ աւազներուն հիւանդութեան ընթացքին, 75% գոլեստերին կոչուած նիւթին քանակը կը շատնայ արեան մէջ: Տնեղի եւ յոլութեան ընթացքին եւս գոլեստերինը կ'աւելնայ:

Անմիջապէս պէտք է իշխնել հոռորդ գոլեստերինը՝ բաղկացուցիչ տարրերէն մէկն է մաղձին: Կը գտնուի նաեւ արիւնչն գուրս, ուղեղին, հաւկիթին գեղնուցքին եւ ջղային հրւակներուն մէջ: Գիշաւորաբար անոր դիրան է որ քարերու մեծ մասին կորիղը կը կազմէ:

Դ. - Խառուկ կեանքը, շատակիրութիւնը, պնդութիւնը երկրորդական պատճառներ կը հանդիսանան եւ կը նզաստեն աւազախոտին կիները, գրեթէ անոնց երեք չորրորդը, իր զոհերն են, եւ յետ մահու զննութիւնները 25 առ հարիւր կը ցուցնեն աւազ - հակառակ որ ո՛չ մէկ ախտաբանական նշան տեսնուած ըլլայ կենանութեանը - վաթսուն տարեկան կամ վեր կիներու մէջ, արդէն ընդհանրապէս 30-60 տարիներու մէջ պէտք է փնտուել:

Ե. - Մաղմապարկը կրնայ քարերով լեցուիլ - երրեմն 100-200 - առանց նշանի. գլխաւոր նշանները ստամոքսային են:

Ժաչէ ետք՝ անհանգստութիւն, ծանրութիւն, փուք, սիրտ խառնուուք, երրեմն փոխուք: Աջ ուսուոկի ցաւը բաւական յատկանչական է: Ճնշում մը աջ կողերու տակ, դէպի ստամոքս, ցաւ եւ մսանային պրկում կրնայ պատճառել, ինչ որ թելացրիչ է: Երրեմն դեղնութիւն ալ կը տեսնուի: Քարը անցնելու ատեն սասափի իիթ մը կը պատճուէ, զոր կարելի չէ մոռնալ:

Ք. (ռենթկընեան) ճառապայթներով գրեթէ յիսուն առ հարիւրը կարելի է ախտաճանաչել: Բայց զուտ գոլեստերինի քարերը Ք. ճառապայթներով չեն տեսնուիր:

Զ. - Հեռուոր հետեւանքներ կրնայ ամենալ: Մաղմին ճամբուն խցումը, խիթը, ոուր բորբոքումը եւ նոյնիօն մաղմապարկի, կամ մսանի քաղցկեղը, հաւանական բարդութիւններ են: Անշուշտ բացառութիւն են այն պարագաները, երբ բնաւ նշան չի տեսնուիր, եւ ենթակաները կը մեռնին ծերութեան դուռը հասած:

Է. - Դարմանը. իրեւ կանոն՝ խօսքը նշդրակինն է: Անշուշտ պէտք է նը-կատողութեան առնել հիւանդին տարիքը, պարագաները, ախտանշաններու ծանրութիւնը, եւն. եւն.:

Հակտուակ պարագային՝ դեղ եւ սննդապահութիւն բժիշկին խորհուրդնութիւնը: Ներկայիս քարը հալեցնող եւ մաղմապարկին խողովակը բացող գեղեր եւ ներարկումներ անպակաս են եւ բազմաթիւ, սննդապահութեան հետ զուգընթաց:

### ԱԻԱԶԱԱԾ ԵՒ ՍՆՆԴԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Լեարդային գործարաններուն մէջ աւազ ունեցողներուն սննդապահութիչը կը տարբերի՝

ա) տագնապի օրերուն,

բ) տագնապի դուրս ժամանակներուն:

ա) Ցազմապի օրերուն

Նախ բացարձակ սննդապահութիւն: Եւսոյ՝ ջրային սննդապահութիւն: Եւսոյ երբ ցաւը կը մեղմանայ, կաթնային սննդապահութիւն: Անիւղ ապուր, բուսային խուսապուրներ:

բ) Ցազմապի դուրս ժամանակներուն

1. Կաթնարուսային սննդապահութիւն:

2- Ճաշերու քանակութիւնը քիչնել:

3- Օրը 4-5 անգամ բայց քիչ ուստեղ: Առանց իւղի եւ քիչ համեմուած կերպակուներ ուստեղ, որպէսզի պարպուի ժաղձապարկը: Ճաշերէն դուրս, առատ օմպելի, թէթեւ հանքային յուրեր, խաղողի հնայլ, ստեպզինի հիւթ եւլն.:

Արտօնուած սննդներ

Թարմ կարագ, քիչ քանակութեամբ: Ավելարապուրներ: Անիւղ արգանակ: Ջրախառն գինի, բուսաջուր: Ընդեղէն՝ խիստ չափաւոր: Իրրեւ համեմ՝ աղ, քիչ մը քացախ եւ լիմոն: Պանիր, թարմ եւ եփուած: Հասուն եւ թարմ պրտուղներ: Եփուած սալոր, պարզելու համար ալյիները: Չոր կարկանդակ: Կանանչ աղցան: Առտուն ծոմ բերանով յիսուն կրամ ձէթ, կամ օրը երեք անդամ դգալ մը ձէթ: Առանց իւղի ժամպոն: Մածուն, թան, կաթ: Առանց հաւկիթի կարկանդակ, կաթնեղն: Թարմ բանջարեղն լաւ եփուած: Չոր բանջարեղն, չափաւոր: Հաւկիթին ձերմկուցր: Կարմբցուած անիւղ ձուկեր: Զտապկուած գետախնձոր: Անիւղ ապուր, կաթով կամ բանջարեղնով: Թանապուր, բրինձ, ձաւար, աղցան, թարմ կամ եփուած, լաւ ծամել: Աղ, չափար, մեղր: Լաւ եփուած հաւ եւ ճերմակ միր, քիչ քանակութեամբ:

Արգիլուած սննդներ

Եփուած կարագ, իւղոտ արգանակ, իւղոտ միսեր, ճարպեր, ոգելից լմպելիներ, սուրճ, կծու համեմներ, մանանեխ, ողպեղ, քաքառ, չոքոլա, իւղոտ պանիր, կարագով կարկանդակ, իւղոտ կաթ (ընդհանրապէս կաթը քիչ տալ), կաղամթ, թթիթջուկ, ամրուկ, սակեխնձոր (լողիկ), թարմ լուրիս, խակ պտուղներ, հաւկիթին դեղնացր: Հացը քիչ, իւղոտ ձուկեր, խեցեղններ, կաղզամորթեր, կաղամբով կամ իւղով պտուղներ: Խոզի, սազի, բաղի միսերը: Ուղեղ, արիւն: Քացախախտոն, սոխով համեմները: Տապկուած կերակուրներ: Գահածոյ միսերը (ապուխտ եւայլն), լեարզախիւները (փաթէ ոք Փուռ)։ Խճողակ (տողմա), եւայլն:

### ԱԼՔՈԼ ՄԻ ԳՈՐԾԱՄԵՔ

Ալքոլ աւելի աւեր կը գործէ քան ծաղկախտը, ժանտախտը և պատթաղմները միացած:

Եթէ նկատի առնուէին ալքոլին առթած վնասները, այբոլ պատրաստելու համար ամենէն անհրաժեշտ ուսելիքներու (խաղող, բանջարեղն, չափար պարունակող պտուղներ եւլն.) դացուամովը, ուղղակի ալքոլի մեղմակցութեամբ առաջ եւ կեկած եւ ժարդկային ընկերութեան անդորրութիւնը տակնուվայ եւ ներդանակութիւնը խանդարող մտային եւ փիղիքական հիւանդութիւններով (ինչպէս՝ զանազան սննդակի յինմաններ, վազաժամ մահով վիճացն կեանքեր, անհանդար տարրեր, ոճքագրծներ, ժառանձական վիճաներ), պիտի ունենայինք միլիխներու թիւ մը, որոնց քով ընդհանուր պատերազմի բնթացքին զուածներու թիւը ճզդիմ բան մը պիտի ըլլար:

Ալքոլը նախատիպարն է թունաւորիներու, որոնք անհատէն, սկսելով, հետզհեաէ կը տարածուին, ցեղին, աղդին, այս հանգամանքով, ալքոլը աղպութիւններու անկումը յառաջ բերող մեծագոյն աղզակը կարելի է համարել:

Անմեղ եւ համայի երեւոյթով, ալքոլը՝ զանազան սեսակի ըմպելիներով մուտք կը գործէ առնենքու եւ հանրային վայրենոր եւ զինեառներու մէջ: Զայն ըմբոցինելու փորձութեան կենթարկուի մարդ հեշտութեամբ, երբ նըկատի ունենանք մանաւանդ անոր անմեղութիւնը փառարանող նախապաշարեալ համոզումները: Աւելին կայ, ժողովրդական լայն խաերուն մէջ արմատացած կարծիքներու համաձայն, ալքոլը բուժիչ յատկութիւններով օժտուած

հեղուկ մըն է : Գիրագրի երեւակայութիւնները, հաճոյքներուն ետեւէն վազող վաւաշոնները, անբնական զգայնիկները, սոսկական կեանքն դէպի նորութիւն թևածողները, անհաւասարակշխռները, ուժասպանները, որ կը վատան ներկայի եւ իրենց առօրեայ պէտքերը հոգալու անկարողները գունդագունդ կը զիմնեն գինովնալու ալքոլ-թոյնով, ընդարձացընելու համար իրենց բնականութիւնը, մէկ խօսքով, կամ իրենց խօսքով... մոռնալու համար :

Աղելից ըմպելին զինքը հիւրնկալող գոհին կը պատճառէ տեսակ մը հեշտ տագին, գուարթագին զիճակ : Մարդ անոր ազդեցութեամբ կ'ենթարկուի ինքնամոռացութեան . իր էութիւնը՝ լաւատեսութեան ուրախառիթ մթնոլորտի մէջ կը լողայ, իր երեւակայութիւնը՝ կը գրգոռուի հաճոյալի պատկերաց ցումներու ծնունդ տալով, տրամադրութիւնը՝ զգալապէս կը փոխուի դէպի լաւը, կեանքին երեւոյթները՝ կը պայծառանան, անոյշ վերյիշումներու կ'ենթարկուի եւ ապագան կ'ընդնչմարէ երջանկութիւնով լիքն : Աւա՛զ, տակայն, որ այս բոլորը ժամանակառը են : Ալքոլի ազդեցութիւնը ահետանալէ վերջ, ենթական իր գիտակցութիւնը վերստանալով տեսակ մը յուսախարութեան կ'ենթարկուի եւ իր նախկին հոգեկան վիճակը աստիճան մը աւելի անգոհացոցիչ կը դառնայ, բան մը որ չատերը կը մզէ վերստին ենթարկուելու ինքնարուացութեան թունաւորումին :

Եետոյ կայ օրինակը եւ հետեւողականութիւնը, որ կը պայծանաւորէ մը տային վարակումը :

Կայ նաեւ ժառանդականութիւնը որ կը ստեղծէ ալքոլին հանդէպ որոշ տրամադրութիւն, ալքոլամոներու զաւակներուն մօտ :

Կայ նաեւ ճարտարարուեստը եւ վաճառականութիւնը : Առաջին՝ ալքոլը զանազան ձեւերու վերածելով եւ արտադրութիւնը բազմապատկելով, միւսը՝ ցանցելով, ուսմէկացնելով եւ դիւրութիւններ ստեղծելով, ամէն ինչ կ'ընեն սպառելու մարդոց դիմադրութեան միջոցները եւ տարածելու ալքոլը ու այս ամէն կառավարութիւններու բարեինամ ու քաջալերիչ թոյլատութեամբ : Արգարեւ ոգելից ըմպելիններ արտադրողները եւ սպառողները, օրէնքի բոլոր թոյլատութիւնները կը վայելեն, բացառութիւն կը կազմեն Միացեալ Նաւանգները, ուր օրէնքով արգիւուած է, թէ արտադրելը, թէ վաճառելը եւ թէ գործածելը :

Ալքոլ՝ հիւանդանոցներու մահացուցակին մէկ երրորդին արտադրիչն է, յիմարներու կէսին ինքը ծնունդ կուտայ : Անոր ազդեցութեամբ յիմարներն ու զանազան տեսակի ոճրագործները մէծ քանակութեամբ կ'աւելնան : Մահը մէծ համեմատութեամբ կը հնաձ ալքոլամոյներու զաւակները : Ալքոլը թուքախտին գետին կը պատրաստէ եւ վեներական ախտերուն վարակումը կը դիւռացնէ : Կեանքի ակը կը կրծէ եւ կը դալկացնէ անոր բարզաւաճումը, չափառ հասներու թունաւորիչն ու մանուկներու սպանիչն է :

Մասիս՝

Դոկտ. Օ. Կէրկէրեան



Ա. Բաւլոյի Արմենիա Ե. Ե. Միաւրեան սկառտներ եւսկառւտական խօրհուրդ՝  
Կենքը՝ Սկառտապետ Համբարձում Քիւղանեան, որ կազմակերպած է  
Ա. Բաւլոյի 60ի մօտ սկա տները



Ա. Բաւլոյի սկառտներու տողանցքը

**ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԱՌԻՏԱՊԵՏ  
ԶՕՐ. ՊԵՏԾՆ-ԲԱՌԻԸԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ**

**Հայ. Գօր-Սկառուտներուն,**

Վերջիրս լուր առի Հայաստանի սկառուտներէն, Ալեքսանդրապոլի մէջ, Կոստաչի վաստ ըսուած վայրին, ուր վեց խումբեր կան, ամէն մէկ խումբը քառասուն հոգիք բաղկացած:

Գրեթէ տարի մը առաջ այս տղաքը, վայրենի, աղոստ արարածներ էին, այսօր կ'ըսեն թէ աղին, մաքուր ու բարեձեւ երիտասարդ տղաքներ եղած եւ արժանաւոր կերպով պահպանութիւնը կ'ընճն իրենց գտնուած միջնավայրին:

Պոքսի եւ Փութպոլի մեծ վափաք ունին եւ այս երկու խաղերն ալ պնդ-լիսկան օրէնքներով կը խաղան, ամէն աղայ ունի անհատական տեսորակ մը ուր գրուած է իր եւ ծնողքին անոնը, տարիքը, սկառուտական աստիճաններու եւ վարձատութեանց թուականը մասնաւոր երկու էջեր կան, մին ոսկի էջ, ուր կ'արձանագրուին տղոն մասնաւորաբար գործած ազնիւ արարքը, եւ սեւ էջ մը, ուր պիտի արձանագրուի գործուած անպատուարեր արարքը:

Ցանկ մը կայ ուր արձանագրուած է իրենց արուած բոլոր գոյքերը: Սկառուտները կը պահեն մասնաւոր արձանագրութեան տեսոր մը, նշանակելով իրենց առօրեայ բոլոր գործունէութիւններ:

Հայ սկառուտներու նշանաբանն է «Բարձրացիր- Բարձրացուր», որ կը նշանակէ: ինքիններ կատարելազարծէ եւ յետոյ բարձրացուր ուրիշները: Շշմարիտ եւ հետեւելիք լաւ նշանաբան մը, որեւէ երկրի սկառուտի համար:

Անոնց համար ամենախիստ պատիճն է սկառուտական գաւազանին գործածութեան արգիլումը: որոց թուականի մը համար:

Ես կը տեսնեմ թէ՝ հայ սկառուտները սկառուտական ոգի ունին, որքան ատեն որ ճշմարիտ հպարտութեամբ մը կը կրեն իրենց սկառուտական գաւազանները:

1921, «Հայ Ակապւտ»

ՊԵՏԾՆ-ԲԱՌԻԸԼԻ  
Ընդհ. Սկառուտ Պետ.

**ԾԱԽԾԻԹ ԶՕՐ. ՊԵՏԾՆ-ԲԱՌՈՒԸԼԻ ՎԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՈՒՂՂՈՒԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ) ԿՈՍՏԱՉԻ ՎԱՍՏ ԸՍՈՒԱԾ ՎԱՅՐԻ Հ. Ա. Ը. Ը. Ի. ՍԿԱՌՈՒ ԽՐԱՄ-ԲԱՍԻԿԵՆ ՎԱՀԱՆ ԶԵՐԱՊԻ որբ սկառուտներուն:**

Իսկ գալով հայ սկառուտներու «Բարձրացիր- Բարձրացուր» նշանաբանին, Պէտքն-Բառուը իր ողունակութիւնը կը յայտնէ հայերու այս վեհ ու աղերկրի սկառուտի համարը: կրկնելով իր խօսքը «ևա նշանաբան մըն է որեւէ երկրի սկառուտի համար»:

Պուէնոս Այրէս

ԿԱՐՈ ՇԱՀԻՆՆԱՆ

# ՍԿԱՊԻՏՈՒԹԻՒՆԸ

ՄԱԼՄԱԾԴԻՑԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Արեւելքի մէջ ժողովուրդը ոչ միայն ստորադասած է պատանիներուն իսկական արժանիքը, այլև բոլորավիխ անուեսած է անոնց մտաւոր զարգացումը եւ ձեռական աշխատութիւնը. արդիւնքը այն եղած է որ՝ մինչ քաղաքակրթը ազգեր իրենց ակնյայտի քաջալերանքով եւ աջակցութեամբ տղայոց ընդունակութիւնները բարձրացնելով անսահման օգուտներ կը քային անոնցմէ, ընդհակառակը, արեւելքի մէջ չէք հանդիպիր տեղ մը՝ ուր պատանիներու աշխատութիւնը եւ մասնակցութիւնը ուեէ շօշափելի արդինք առուած ըլլայ:

Համեւը պական պատերազմը մեզի ցոյց տուաւ թէ՝ ոչ մէկ ազգ պէտք է անտեսէ իր ծոցին մէջ գանուած ոյժերը, որքան ալ փոքրիկ ըլլան, այլ անհրաժեշտ է գործածել զանոնք իրենց գերագոյն աստիճանին եւ օգտագործել ի նպաստ ընդհանուր բարելառութեան եւ երջանկութեան: Բազմաթիւ օրինակներով կարելի է պացուցանել այս սկզբունքին նշարտութիւնը: Հասարակ պատանիներ, որ ըստ երեւոյթին արհամարելի քանակ մը նկատուած էին, ժեծ ծառայութիւններ մատուցին պատերազմի մէջ տուայսող իրենց հայրենիքին, եւ նախարարներ ու մարեշաններ տրուատալից նամակներով իրենց զնահատումը յայտնեցին անոնց մասին:

Բնական է թէ անչափահաւ տղաքններէ լուրջ օգտակարութիւն ոչ ոք կ'ակընկաէ, այսուհանդերձ սկառատական կազմակերպութիւնը այնպէս մը կազմապարած, դաստիարակած եւ ձեռնհաւ դարձուցած է զանոնք, որ այսօր ո'չ ոք միամտութիւնը կ'ունենայ վայրիկեսն մը իսկ մտածելու թէ տղաք իրենց հայրենիքին հանդէպ լուրջ օգտակարութիւն չեն կրնար ունենալ: Այս սիսալ ըմբռնումը հետզհետէ կ'անհետանայ եւ ապահովաբար մենք եւս պիտի տեսնենք մեր պատանիներուն հաւաքական օգտակարութիւնը հանդէպ իրենց ագոին:

Իսկ ի՞նչ է արդէն նպատակը սկառատական միութեան, եթէ՝ ոչ ձգտել բարձրացնել պատանիները մտաւոր եւ արհեստագիտական ճիւղերու մէջ, օգտակար գառնալուն նախ իրենց անձին եւ յետոյ հանրութեան: Եւ այս իտէալ իրականացնելու միտումով Սիր Պատէն-Փովիլ հաստատած է մասնագիտական նշաններու գրութիւնը:

Մասնագիտական նշաններու գրութիւնը իր մէջ կ'ընդգրկէ կեանքի ասպարէզի գրեթէ բոլոր ճիւղերը, եւ նպատակն է տղայոց արամագրել անհրաժեշտ այն ամէն միջոցները, որոնցմով անոնք կարողանան իրենց ներքին հակումները ուեէ մէկ ճիւղի վրայ զարգացնել եւ հասցնել գերագոյն աստիճանին:

Եթէ ուշադիր հետեւինք նշաններու մասին տրուած պայմաններու, պիտի տեսնէք այն հետառեւ եւ խոհեմ նշանակը, որով իւրաքանչիւր նիւթ դասաւորուած է: Իսկ սկզբունքը այն եղած է թէ՝ պայմանները պէտք է շարադրուէ այնպիսի եղանակաւ մը, որ անոնք պարունակեն իրենց մէջ հասարակ տպուն մը սովորական գիտացածէն քիչ մը աւելին: Այս, բնական է, պիտի մէկ տղուն քիչ մը աւելի ճիգ թափելու, ուսումնասիրելու իր հետեւած ճիւղը, որով տղաք իրենց տարրական գիտելիքները աստիճան մը բարձրացնելով կը գառնան աւելի հմուտ եւ ձեռներէց:

Կազմակերպական տեսակէտով՝ մասնագիտական նշաններու գրութիւնը

կրկնալ, օղտակարութիւն ունի, (1) յառաջ բերելով գիտակից եւ կարող ուկառուն ներ, կազմակերպութեան հմայքը եւ ազգեցութիւնը կը բարձրանար, (2) իր հետաքրքրական եւ օգտակար ձենանարկ, կը գրաւէ տղայոց ողեւորութիւնը եւ դանոնք աւելի միացած կը պահէ խմբակներուն:

Այս երկու հիմնական պատճառները պէտք է արդարացուցիչ փաստեր նը-կատուի մղելու համար կազմակերպիչ մարմինները եւ խմբապետները ամէն գոհուղութիւն ընելու, ընդհանրացնելու մասնագիտական նշաններու գիրութիւնը ու առուտներու մէջ, եւ դիւրացնելու անոնց ստացումը, առանց շեղելո՞ւ տրուած: Լայժմաններու ուղղութենէն:

Հոսուարաւոր եմ շեշտելու եւ քննիչ մարմիններու ուշադրութիւնը հըմացաւիք մասնագիտական նշաններու քննութեանց պէտք է տրհւի բացառիկ կառեւորութիւն եւ լրջութիւն:

Սկզբու տները պէտք է քաջ ըմբռնեն թէ քննութեանները պիտի կմասարուին անվետապահ ճշգրտութեամբ եւ թէ քննիչ յանձնախումբները ոչ մէկի խըմա տիր եւ կի մը բացառութիւն կրնան թոյլատրել նշաննակուած պայմաններէն դուրս, որու ի իրաքանչիւր սկզբու տպարտաւոր է մասնագիտական ուելչ նշանի համար պարաւուիլ խմբակրուած պահանջներու համումայն:

Ամերիկան սկզբուններու կազմակերպութիւնը քաջալերելու համար սկզբունները իրենց հետեւած արհևստագիտական ճիշերուն եւ զարգացնելու համար զան նք իրենց մտաւոր աշխատանքներուն, գովելի ձեռնարկը ըրած է՝ հրատարակելով առանձին պրոցեւրներ իրաքանչիւր մասնագիտական նշանի համար, բոլորն ալ խմբարուած Ամերիկայի հեղինակաւոր անձերէ՝ Այդ պրոցեւրները պարզ սնուով բացարուած եւ ընտիր պատկերներով լուսարանուած են լրաքանչիւր նիւթ: Թէ ինչ օգտակարութիւն կը բերեն առոնք Ամերիկեան պատանիններու, ատիկա թուելն իսկ աւլորդ պիտի ըլլար: Եւ երեք զարման ալի չեմ գտնել երր ամերիկացի սկզբու մը գերազան կը ներկայանայ հայ ոկառուէ մը:

Եւ ստիպուած կը զատարիմ մտածելու հայ տղայոց վիճակով, որոնք ի բնէ ընդունակ և աւելինով լիցուն, բայց զուրկ իրենց նպատակայարմար մտաւոր եւ արհեստ ոգիտական գրքոյններէ, հետզեւսէ կը կորսնցնեն իրենց քին ընդունակութիւնները եւ երր պատանինքութենէ երիտասարդութեան սեմը ոտք կը դնեն, կը տեսնէք զիրենք կորացած ծխախոտի, ոգելից լմպելիններու եւ կանացի մոր վթանց գերի: Բայց, մէր մէջ կը գտնուին բազմաթիւ հայ հեղինակաւոր, սասնաւորաբար եւրոպական համալսարաններու մէջ իրենց մասնագիտութիւնը կատարելագործած անձեր, որոնք մեծապոյն ծառայութիւնը կդնան մատուցանել իրենց հայրէններուն, հրատարակելով փոքրիկ դրսոյններ ուելչ մասնագիտական նիւթի չուրջ, մասնաւորաբար անոնք որ յիշուած են այս զ ոքոյիս մէջ: Ես ամենամիծ հաճոյքով պատրիաստ եմ աւելի մանրամասնութիւններ տալու իմ հեղինակաւոր հայրէնակիցներէս անոնց որոնք պատիւը պլ տի ընեն գրելու ինձի:

## ՀԵՏԵՒԵԱԼ ԿԱՆՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՑԱՐԳՈՒԻՆ

1.- Իրաքանչիւր մասնագիտական նշանի քննութիւնը պէտք է յանձնուի նոյն նիւթի մասին Շանօթ հեղինակաւոր երկու կամ աւելի անձերէ կաղմուած յանձնախումբի մը:

2.- Ցանձնախումբը յետ քննութեան պիտի ստորագրէ մասնաւորաբար պատրաստուած տպ ոգեհալ յայտարարագիր մը հաստատելով սկզբուտին յաղողութիւնը, համաձայն ընդգծուած պայմաններու:

3 - Ուեւ սկառուտ, որ լրացուցած է «երկողորդ կարգի» աստիճանը՝ կրտողի և մասնակիլ մասնագիտական նշաններու քննութեան:

4 - Նորինծամյ սկառութերութ-թողլատրուած չէ՝ թեկնածու ներկայանալ մասնագիտական նշաններու, թէեւ կարող են անոնք հետեւիլ եւ պատրաստը-իլ անոնց քննութեան:

5 - Մասնագիտական նշանները պէտք է կրել՝ աջ՝ բաղուկին՝ վրայ եւ զուգընթայ:

6 - Ուեւ նշան պէտք է դնել ստացուած թուականի կարգով, եւ չուեղափոխել զայն ըստ կամս:

7 - Ե՞. Խաչի նշանը պէտք է դրուի բոլոր նշաններից վեր՝ տուանց նկատի առնենք անոր սմաշուած թուակունը:

Բարագակապէս տրդիլուած է սկառուտականն համազգեստի վրայ կրել ուեւ մետալ, նշան, լուսանկար կամ ժապաւէն որ սկառուտական կազմակերպութեան կողմէ չնորուուած է: Սկառուտներէն ունանք լուսի սովորութիւնն ունին իրնունց համարդիւնութիւն վրայ՝ կրել և ԵՄ անձնանութութիւնն մի մասնակարը եւ կոմ ողիմափական մրցումներէ շահած մետալներից Անվկա խատօրէն արդիւուած է, եւ ոչ մէկ իրավասա պէտք է թոյլատրէ այդ նշաններու գործութիւնը սկառուտական տարազի վրայ: Ակառուտները երբ իրենց պաշտօնական համազգեստնելի չեն եւ ժաղաքային պարզ համարան կը կրեն ազատ են իրենց շահած զանազան մասամբները կախել իրենց կուծքնեւ ինչպէս որ կը փափառքին:

Ցաւինի մատնադիմուածքն նշունի համար սիկուլութիւն մայստ ջողութեան պարագային, նոյնը կրնայ կրկնուիլ երկու ամիս յետոյ:

9 - Ուեւ սկառուտ որ ստացած է տառապանիլով նշանակուած ուեւ մասնագիտական նշան, պարտաւոր է ամէն տարի նոր քննութիւն տալ: Անյաջնորութիւնն պարապատին՝ նշունի թե պէտք հաւատելու:

10. - Այսպէս մտնեմ թե Մէջնականաթիւ ապաւու մն մասնակցներու մասնագիտուականներու քննութեանց, թէ տոտութիւն կրեք զանունց գեռած կամացաւածան:

## ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

### 1 - ԿԱՔՄԻՒՐ ԽԱԶ

Փէտք է գիտնալ: Հրշէջներու դիւրութեամբ մակենդան մարմինն ըլ պարանով քաշել: Անպարաստից պատգարակ մը պատրաստել: Աղասարար պարան նեստելու եղանակը: Արեան զլաւար երակներու գիրքը: Երակներուն արիւնահութելու դատքեցնելու միջոցը կոտրած կամ ճաթած ոսկորները զանազաններ եւ վնասուածն ուռ թէ կամ մնաչք մը կոտրել: Արտեսատական շնչառութիւն: Դարմանուն այրութիւն, թռմաւումնեմի և ինդդուածի և ինդդուածի (կազերով), ինչպէս նաև յարմարագոյն գարեան անդքայ, ժարող, զըայնոտ կամ յուսնոտ անձերու: Ընդհանուր դաշտար մը ունենալ առողջապահական կանոններու, ծիթլու, անժուժիալութեան եւ անժաքութեան մասին:

### 2 - ՍԱԼԱՌՈՒՆՈՐԴ

Ստուգութիւն ուշ շաբաթերու նմէջը զննութեան առնեւածք 25 մետր աեղ լուցիք է պիտի նույն օդանաւութեան անոնց մեցնանեցուն կրտմաւթիւնը եւ գործածելու եղանակը:

## 3.- ՆՎԱՐԻՉ.-

Պարտի գծել - 1 - Յիշողութենէ Ակար մը եւ յայտնել թէ ո՞ւր եւ ե՞րբ տեսած էր :

2 - Նկար մը՝ տեսողութեամբ :

3 - Նկար մը՝ երեւակայութեամբ :

ՆԱԽՕԹ - Խրաֆանչիր Ակարի համար մէկ ժամ տրամադրուած է :

## 4.- ՍԱԿԱՌ ՀԻԽՍԵԼ

Ընդհանուր գաղափար մը ունենալ այն ամէն հում նիւթերու մասին, ոռոնցով սակառ եւ կամ ուրիշ առարկաներ կը շինաւին : Գէտք է - անձամբ - առարկայ մը շինել եղէդէ, կնիւնէ (սազ) եւ կամ յարդէ :

## 5.- ՄԵՂՈՒԱԲՈՑՍ

Փորձառական գաղափար մը ունենալ մեղուներ հաւաքելու, մեղրաշինութեան եւ գեթակներու մասին :

## 6.- ԴԱՐԲԻՆ

Մէկ բթամատի հաստութեամբ երկաթ մը դարբնել շինել ձիու պայտ մը անցնել անիւի մը ըլջանակը գործածել զիտնալ դարբնոցի մը հնոցն ու ժուրճը, կտրել ու պայտել ձիու մը եղունգը, նաեւ երկաթն ու պողպատը կարծրացնել :

## 7.- ԹԻԱՎԱՐ

Նաւակ մը կառավարել գիտնալ առանձինն. թիավարել խելաց կողմէն, նաւակը թիավարելով՝ նաւու մը կողին եւ կամ ցամացի մը մօտեցնել զայն : Գործածել գիտնալ կողմնացոյց մը. նպանազէս պարան մը նետել եւ կապել կանոնաւոր կերպով :

## 8.- ՓՈՂԱՀԱՐ

Գէտք է փողիվրամի յստակօրէն փշել սկառւտներու «Հաւաքման կոչը», նոյնպէս հետեւեալ զինուորական կոչերը - Վտանգի, յարձակման, տասնառ պիտներու, հրամաններու, զօրանցքի պղպարարութեան, կայան երթալու գարգի, ցրուելու, օրապահիկի, ճաշի համար, զարթումի (առաւօտ), վերջին ժամու եւ լոյսերը մարելու :

## 7.- ԲԱՆԱԿՈՂ

Գէտք է. 1 - Մէկ շաբաթ բացօթեայ եւ կամ վրանի տակ ապրանք ըլլալ + 2 - Գիտնալ՝ նուազագոյն պիտոյքները (կազմանք, կարասի, օրապահիկ) եօթը տղոց համար, մէկ շաբաթ բանակելու :

3 - Գիտնալ՝ վրան մը հաստատելու յարմար գետին ընտրել (ա) խմբակ հի համար, (բ) յիսուն հոդիէ բաղկացած բանակի մը համար, եւ յարդարել խոհանոցի, աղբանոցի եւայլն տեղերը :

4 - Վրան մը կանգնել եւ պարզ նորոգութիւններ ընել :

5 - Նախանիւթերէ պատապարան մը կանգնել երեք սկառւտի բաւարար, եւ կամ հին ապրանքներով գոհացուցիչ վրան մը շինել մէկ խմբակի համար :

**10.-ԿԱՀԱԳՈՐԾ**

Զանազանել, ճանչնալ յատկութիւնները եւ գործածութիւնը հետեւեալ առաղջներուն - Մայրի, ընկոյլ, կաղնի, «Ժահնո», «Տիք», վիկոն (Վիւր-կէն), կարասի մը շինել, եւ գիտնալ ներկել ու փայլեցնել պարզ կարասիներ, նոյնպէս նորոգել տնական առարկաներ:

**11.-ԳՐԱԴԻՒՐ**

Մաքուր գիր ունենալ եւ մատուցիկ նիւթի վրայ տպագրական օրինակներ հանել: Նամակ մը խմբագրել, որուն նիւթը հինգ վայրկեան առաջ տրուած ըլլայ: Գէտք է գիտնալ նաև պարզ տոմար բռնել:

**12.-ԽՈՀԱՐԱՐ**

Եփերու աեդ պատրաստել քանի մը կղմինտրներով եւ կամ կոնդերով: գիտնալ կրակ վառել եւ եփել հետեւեալ կերակուրները - ձուազեղ (օմէքթ), հաւեկիթ խաչել (թոյլ կամ պինդ), խմոր շաղել, հաց եփել, հրուշակ (հէլվա) չինել, թէյ, սուրճ եւ քաքաս պատրաստել, միս մանրել եւ սեղանի պատշաճ սպասարկութիւնն ընել:

**13.-ՀԵՄԱՆՈՒՈՐԴ**

Գէտք է յայտարարագիր մը սառագրել, յայտնող թէ անձնական հեծանիւ մը ունի լաւ վիճակի մէջ, եւ թէ յօժարակամ է տրամադրել իր խմբապետին եւ կամ հանրութեան օգտակար գործի մը գործածուելու պահանջման պարագային: Հեծանիւը գործածել եւ անոր պարզ նորոգութիւնները կառարել գիտնալ: Գէտպուած եւ կամ բացատրուած ճամբայ մը հասկնալ, եւ ըերանացի հրամանդ կամ հրաման մը ուղիղ հաղորդել: (Հեծանիւ ունենալէ զադրելուն՝ նշանը պէտք է ետ տրուի:

**14.-ԿԱԹՆԱՎԱՃԱՌ**

Փորձառութեամբ սորված ըլլալ կաթ կթել, եւ լինել կարագ, պանիր, մածուն ու թան:

**15.-ԵԼԵԿՑՐԱԳԷՑ**

Ցարրական ծանօթութիւն ունենալ ելեկտրական հոսանքներու եւ անոր մարտկոցներուն գործածութեան, ինչպէս նաև ելեկտրական զանգակներու եւ հեռամայներու գործելու եղանակին մտանի:

**16.-ՄԵՔԵՆԱԳԷՑ**

Հնդկանուր գաղափար մը ունենալ շոգեշարժ եւ կաղային մեքենաներու գործունէութեան վրայ եւ որոշել անոնց զանազան մտանը: Գիտնալ՝ իր կողմէ բնարուած մեքենայ մը բանեցնել, իւղոտել, մաքերլ եւ կեցնել:

**17.-ԶՈՒԱՐՃԱԽՕՍ**

Խումբ մը զուարճացնել առնուազն տանըշինդ վայրկեան զանազան երկերով, խաղերով, ձեռնածութեամբ, պարերով, պատմութիւններով եւայլն:

**18.-ԱԳԱԲԱՐԱԿԱԽԱՆ**

Փորձառութեամբ պէտք է երկիրը հերկել եւ երկրագործական մեքենաներու գործունէութիւնը գիտնալ, նմանապէս գիտնալ ագարակի մէջ կենդանիներու հոգ տանիլը եւ զանոնք խնամելը:

**19. - ՀՐՑԵԶ**

Պէտք է գիտնալ ջուրի խողովակներու կնկրոնները եւ հրչէ՞ խուժքերու վայրը, զդայազիրկ մարմիններ փոխադրելու եղանակը, մասյացի, սանդղոխն ներէ վեր ելլել, մեռքէ ջուրի գոյլեր փոխանցել, պարաներէ վար սաշիր, այրող տան մը մէջ մտնել եւ ծովիսրու մէջ զործել, հրդեհն ծաւարման զէմ միջոցներ գիտնալ եւ յանպատրաստից պարաներ եւ աբահովութեան սաւաններ պատրաստել:

**20. - ԲԱՐԵԿՑԱՄԱՆԱՍՈՒՆԵՐ**

Պէտք է ձիերու, ինչպէս նաև հետեւալ անտուններէն ունէ մէկուն - կոմ, ոյխար, գոմէչ չուն, եղ, ծառ, էջ, կատու - սպահութեանց առանելիքներու եւ գդիսւուր յապկութեանց մարին, ովնորդհանողը զպզափար մը ունինայ, նրանպիսաւծ իցու հենարանիներու հետևողութեանց, դպրմանոցմի, կապմա - թեան եւ առաջապահնեան միջոցներ գիտնալ:

**21. - ՊԱՐՑՏԵՋՊԱՆ**

Պէտք է 6-12 ոտք քառակուսի հող մը մշտիկէ եւ մեջնիկէ վից տեսակ ծավակներ կամ տոնիկի: Ցասր տեսակ ծաղիկներու հայերէն անունների յիտնայ եւ բացատրել թէ պարտիկ մը մ'նչ պայմաններու ներքեւ կրնայ պարատանայ եւ պտղաբեր ու ծաղկաւծ ըլլալ:

**22. - ԶԵՐՆԵՐԵՑ**

Գրիպնար մագուր կերպով մերքել տռամի մը գլուխութ նարագել պատուննի կամ դրան կոտրուսծ ցներ, ճաշակաւուզ կերպով գրագրագել ամենամ. մը պապաւուծ ապակին անցրիկէ, աթոռի մը եղէցէ նստարանի մասը նորոգել, կոտրուսծ կարասիներ նորոգել եւայն:

**Ն. ԵԿՐ****ՄԱՐՑԻՉ ԵԽԱՐԴԻԵԱՆ**

\* \* \*

**ՊՈԶԱՅԻ ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՅՈՒՄԵՐ**

**Ակսած են Պոչայի ախոյանական մրցումները:**

**Վիրով կը հրաբիրուին յարդելի հասարակութիւնի միաց բարեկամ լուրջու աշխավառ հետաքրքրակալարժ մրցումներան:**

**Պոչայի Յանձնախումբ**

# DAUASART

ANO 5 - N° 49

JUNIO DE 1957

BUENOS AIRES

**E**l hombre es como una batería eléctrica. Acumula impresiones que se transforman en energías. Hay buenas y malas energías, de acuerdo con la manera como el hombre recibe y refleja estas impresiones. El resultado de esta acumulación de impresiones forma el CARÁCTER. Así, todo está en el modo de mirar las cosas de la vida.

No debemos olvidar que una batería eléctrica se desgasta con el uso y el tiempo. Igualmente sucede

con el hombre. Viene una época de desilusiones y de descreimiento en todo; cuando las energías acumuladas fueron malas o falsas. La realidad de los acontecimientos produce, entonces, la dispersión que muchas veces lleva a la neurastenia y al suicido. Es el aniquillamiento de la batería, vale de-

cir, es la muerte moral del hombre. Sin embargo, como sucede con las baterías eléctricas, las energías desgastadas pueden ser renovadas y el hombre despierta, vuelve a vivir, desde el momento que empieza a darse cuenta de que las impresiones recibidas son consecuencia de la importancia mayor o menor que ha dado a los

acontecimientos de la vida,

No queremos decir que debemos ser indiferentes,

sino que no debemos apasionarnos por nadie. Debemos comprender que en todo hay un lado desconocido. Este es el lado de las sorpresas. Con el ánimo así dispuesto nunca extrañaremos los sufrimientos, las decepciones y los engaños.

**EDITORIAL**

## ORIENTACIONES A LOS PADRES

## EL CAMINO HACIA LA ESCUELA

Por. RAFFI MIRAKIAN

—Cada día te vas más temprano al colegio.

—Es para repasar mamá.

Jorge tiene dieciséis años atareados. Concurre a las clases del turno de la tarde de un colegio nacional.

La madre se conforma con la respuesta. En cierto modo es lógica, puesto que las clasificaciones de Jorge son buenas.

Pero el muchacho no va a repasar.

En la esquina del colegio existe un café lleno de atractivos: los muchachos mayores hablan allí de problemas apasionantes, se juega al billar, se fuma, y el que tiene dinero toma cerveza o café dándoselas de hombre libre.

No es por ciento el café un antro de perdición. Lo lamentable es que los jovencitos que a él concurren, así lo crean.

Siempre han tenido los antres de perdición un picante atractivo para los adultos, tanto más, para los chicos que están haciendo pininos de hombres.

Es necesario que con toda naturalidad el padre destruya la magia del café haciendo ver al hijo que las reuniones en él no tienen nada de pecaminosas. Suelen ser, eso sí, magníficos centros para perder el tiempo cuando realmente hay cosas importantes que hacer y se dejan de lado por estar de partiendo con los amigos. Pero, por el contrario como recreación, como punto de reunión, como centro de intercambio cultural, el café no es un precursor del Club. Hay que destruir el prestigio del cigarrillo como señal de hombría. Esta no se prueba desde luego fumando. Un gran fumador puede

ser un cobarde o un irresponsable. El adolescente sabe a la perfección los daños que el cigarrillo causa. Es vano repetírselo. Vale más hacerle ejercitarse su hombría dejándolo opinar, tratarlo más como persona mayor, sin darle una exagerada importancia, pero esuchándolo con simpatía.

El consejo vale poco. La convicción entra a formar parte de nuestra conciencia a través de los hechos. Y son efectivas también las conversaciones amistosas entre padres e hijos que aparentemente nada tengan que ver con el defecto que se desea corregir.

Es casi seguro que si Jorge fuese amigo de su padre, recibiendo de él un trato "de hombre a hombre", no necesitaría desperdiciar su tiempo en el café para probarse a sí mismo que ya está en camino de salir de su adolescencia.

## SALIDA DE CLASE

Al salir de la Escuela Normal, Martha y Elena miran para la esquina ansiosamente.

—Allá está. Seguramente habrá de hablarle. ¡Estoy de nerviosa!

—¿Por qué? Yo cuando hablo con Miguel no estoy nerviosa, sino contenta.

—Miguel es sólo un muchacho. ¡El es un hombre!

Martha no comprende. Ser un hombre es ciertamente importante, pero en este caso se trata de una emoción sentimental y lo mismo da, cree ella, que la provoque un hombre o un chico. Sin embargo la nerviosidad de Elena está justificada. Un hombre experimentado que va en busca de "al-

guien" a la esquina de los colegios, es siempre sospechoso. La parte defensiva subconsciente le está diciendo sin palabras que no debe aceptar el galanteo en tales condiciones. Pero también en la subconsciencia hay un llamado excitante que la invita a probar, a saber qué dirá el desconocido, a jugar un poco tratando de retirarse a tiempo y sin riesgos.

A veces su madre le habrá dicho algo al respecto. A veces las profesoras hablan censurando esas citas y encuentros con voz severa.

Para las jóvenes suelen ser estos sermones "música celestial". Los oyen, pero no los aceptan. Sólo es efectiva la confidencia con personas adultas, cosa sumamente difícil, pues son pocas las que merecen la total confianza del adolescente.

Las chicas y muchachos tienen la convicción de que las personas mayores sienten una especie de maligno placer en limitarles la existencia. Cada consejo, cada prohibición, es solamente una manera de ejercer este placer. De ahí que el consejo y las prohibiciones poco o nada sirven para guiar en esta edad de las complicaciones máximas.

Cuando una persona adulta, lejos de limitar ensancha el campo y amplía el panorama regalando su experiencia en forma de anécdota, diciendo sobre todo aquello que las jovencitas ignoran y desean saber y sobre todo diciéndolo de una manera inteligente, el resultado positivo es casi seguro. Primero se obtienen tímidas preguntas indagatorias. Si son contestadas con veracidad, valentía y serenidad, poco a poco se va llegando a recibir el valioso don de la confidencia.

Hay que decir a las adolescentes todos los peligros que las acechan. No se trata de darles vacunas espirituales para que no se enamoren, cosa imposible. Pero sí de dárse las para que se

cuiden del engaño que explota su inexperiencia.

El amor juvenil legítimo es liviano, ilusorio, se nutre de estados de ánimo embargados de emociones violentas por ser primeras que necesitan poco incentivos dada su natural intensidad. Pero explotando esos estados de ánimos propios de la edad, las personas sin escrúpulos pueden perturbar para siempre la vida de los niños. Las madres deben, pues, con todo tino ser las primeras amigas de sus hijas y no asustarse cuando éstas les relatan hechos análogos al que aquí señalamos. Poner remedio con habilidad, dando razones, contando cosas, aun poniéndose como ejemplo, es agradecer intelligentemente la confidencia de la jovencita y afianzarse el éxito con una ayuda eficaz y comprensiva.

#### **¿POR QUÉ LOS PADRES NO SON AMIGOS DE SUS HIJOS?**

He aquí una pregunta difícil de contestar en términos generales, porque cada familia es un caso particular y por lo tanto en cada una de ellas la causa además de ser compleja, es diferente.

Sin embargo, vamos a señalar varios enfoques de la posición de los padres con respecto a sus hijos.

Existen los que no ven crecer a los niños y consideran que siempre es prematuro pensar de ellos determinadas cosas. Cuando el caso se presenta y Jorge, por ejemplo, es hallado en el café de la esquina del colegio jugando al billar o fumando, o Martha sorprendida con un señor de treinta años en el banco de la plaza, esos padres se asustan más que por el hecho en sí, por la sorpresa de que los niños hagan tales calamidades fuera por completo de la edad que ellos mentalmente les asignan.

Si bien estos hechos de Jorge y Martha no están justificados por los die-

ciseis años que cuentan, hay problemas en esos años que se deben temer con anticipación a que se produzcan. Los padres que no están así prevenidos sufren por el estupor una conmoción trastornadora que da relieves de catástrofe al hecho si no simple, por lo menos subsanable si en ello se pone tacto e inteligencia.

Tales padres difícilmente pueden ser amigos de sus hijos, porque están completamente alejados de la realidad de éstos y un abismo enorme los separa. De igual tipo son los padres que no quieren hablar con sus vástagos de "ciertas cosas para las que son aún muy chicos". La amiguita íntima o los compañeros del café se encargan malamente de hacerlo con el agravante del tono misterioso, de la ocultación, y de la inexperiencia transformada en una aparente experiencia sin limpieza y sin altura.

La madre y el padre confidentes dan a sus hijos una importancia de la cual está sedienta la adolescencia. Nunca a tal edad y salvo excepciones o graves tormentas íntimas, se es infiel a la confianza dispensada por los progenitores.

Hay padres autoritarios, hoscos, severos, a quienes la paternidad ha investido de una especie de máscara tras la cual esconden las dulzuras, las emociones, los vaivenes de la comprensión y la ternura. Los muchachos ven la máscara y creen solamente en su realidad, no pueden por inexperiencia advertir el resto. La máscara es impomente y los cohíbe. Los adolescentes quedan así solos. El padre por su parte suele sufrir pensando que sus hijos no lo quieren lo suficiente. A veces están en lo cierto, porque la severidad extrema y el autoritismo, no son propicios para despertar el amor.

Es difícil que padres así depongan su actitud. Generalmente están profundamente convencidos de que no es

possible dominar a los hijos si no es por el temor, el respeto, el acatamiento.

En todos los tonos diremos que están equivocados. Que todo ellos significa con certeza un dique de contención que paraliza y detiene las efusiones familiares, la confianza, la entrega anímica sin la cual la educación consciente no es posible.

Junto al padre autoritario y severo observamos el tipo de padre vergonzoso, tímido, que, considerando necesario tocar ciertos tópicos con los hijos, darles más confianza, intimar con ellos, están trabados por una serie de complejos psicológicos que los inhiben. Cuando en los dos casos apuntados el padre ha tomado conocimiento profundo del problema que lo separa de su hijo, debe tratar ante todo de vencer el escollo rompiendo las barreras que interiormente se le oponen.

Si el padre ve que no le es posible reaccionar en el sentido indicado debe buscar una tercera persona que lo auxilie. Lo que un padre no puede decir a su hijo por timidez o exceso de autoridad, puede sugerirlo a un amigo de éste, a su maestro, a un pariente o alguien, en fin, que sirva de nexo, de puente y establezca el vínculo anhelado.

Lo imprescindible con respecto a la adolescencia es captarse la confianza de los jóvenes, mereciéndola, no intimidarlos y así, mejor conocerlos.

Una persona que reuna dotes morales y experiencia ha de ser la elegida por el padre. Su auxilio será precioso y el padre que no pudo vencer su timidez o el severo que no puede depositar su actitud estarán en continua relación directa con sus hijos conociendo de ellos una cantidad de problemas que posiblemente, sin el intermediario nunca les serían revelados.

Esta tercera persona, de entera confianza de los padres, estarán en continuo contacto con éstos intercambian-

## ¿QUE OCURRE CON NUESTROS NIÑOS?

En estos momentos y desde hace varios años, se viene produciendo en nuestra institución un proceso deportivo-social que está, a mi entender en el punto de descenso mínimo.

U.G.A., fué siempre una institución, que desde el punto de vista social, estaba constituida por una "gran familia". Bajo ese carácter y durante muchos años desarrolló todas sus actividades.

Hablar de la familia implica una serie de lazos afectivos, entre dos épocas: "la de los padres y la de los hijos". Al margen de los lazos sanguíneos, para que la familia exista es necesario desarrollar e incrementar cada vez más los lazos afectivos.

Aquellos padres que pretendieron hacer valer como condición de familia la "obligación" han caído en el más rotundo fracaso y sólo han conseguido el sometimiento de sus hijos hasta el momento en que éstos, sintiéndose libres se han revelado con razones justas.

En cambio los que a su tiempo supieron inculcar a sus hijos la "necesidad de vivir en familia", haciéndoles sentir la enorme ventaja que ello representa, han fomentado en sus hijos, el deber de respeto a los lazos familiares. También, es por ello que nace en esos hijos la necesidad de beber en fuente de la familia todo ese néctar de amor que de ella fluye.

Nuestra institución tiene, análogamente, padres e hijos. Socios que por

---

do ideas, entrecruzando acción de modo que procedan conjuntamente.

Y muchas veces, si este intermedio posee experiencia en materia educativa y psicológica, podrá señalar a los padres muchos errores al parecer insignificantes que pueden tener, sin embargo, suma importancia, en la edad a que nos venimos refiriendo.

su experiencia y por los beneficios obtenidos de esa anterior familia, no pueden hoy desligarse del deber moral de guiar a las nuevas generaciones.

Estos niños, como todos los niños tienen la desventaja de que nunca fueron grandes, mientras que los grandes, algún día fueron niños.

En consecuencia, no deben tampoco olvidar que sólo ellos y únicamente ellos pueden transmitir su experiencia.

Es necesaria una "formación integral" de esos niños. Cualquier método que se aplique sobre ellos y que no haya sido previamente estudiado con plena responsabilidad puede ocasionarles enormes daños para su futuro.

No podemos pretender que hoy no exista un divorcio entre esos padres y estos niños de hoy, si se ha producido una discontinuidad de varios años.

Es por ello que mencioné un proceso y de él, el punto de receso. Es decir, que comienza ahora el ascenso y que no debemos desaprovechar.

El primer signo positivo de ese ascenso es el "scoutismo".

Pero no nos engañemos ni adoptemos como finales, soluciones de transición. Considero que el scoutismo, en la forma que ahora se lleva es un camino precario para llegar a la meta que todos debemos aspirar para nuestros niños.

Digo esto, no con ánimo adverso. Considero encomiable la labor desarrollada y la que actualmente se lleva. Pero sostengo que es insuficiente la forma en que se desarrolla en la práctica y hasta perjudicial.

Nuestra mira debe ser más elevada, o mejor dicho de soluciones más efectivas. Para ello pienso que existen dos caminos principales: 1º Dar otro carácter más integral a la formación del scout de la U.G.A.; 2º Buscar un camino paralelo.

Un uniforme es evidente motivo para un niño y halago suficiente para que un padre lleve e inscriba a su hijo en el grupo scout.

Si pasado un período más o menos largo, ese niño (ya acostumbrado a su uniforme) no encuentra un motivo de progreso que lo mantenga, necesita sentir una obligación para seguir vieniendo a ese curso. Si no necesita de ese sometimiento, el problema es más grave, pues nos indica que estamos frenando al futuro hombre que le bastaría vivir de la apariencia.

Los niños asimilan muy bien estos ejemplos y es por ello que la mejor herencia que podamos darles como padres espirituales, es una niñez feliz e integramente desarrollada.

He observado las últimas exhibiciones de los scouts y dejan entrever fallas serias en su preparación física y disciplina deportiva.

Considero fundamental que nuestros "uguitas" tengan "mente deportiva". Ello implica una serie de condiciones que concurren a definir un buen deportista y se refieren a su disciplina, a su respeto hacia los demás, a sus compañeros, a su forma de expresión, a su sentido del honor, de la responsabilidad, etc.

Son todos factores imponderables que ven la luz a través de la coloreada

tez del atleta, de su franca sonrisa, de su confianza en sí mismo.

Inculcar a los niños esa fe interior, junto con los demás atributos, exige como condición irrecusable de los que toman la enorme responsabilidad de dirigirlos, estar perfectamente identificados con las normas y el camino a seguir.

Tener pleno conocimiento del plan trazado y sobre todo mucha fe sobre el valor del trabajo a realizar, tanta fe, como para contagiar a los niños de esa hermosa enfermedad.

Al hablar de un camino paralelo, como segunda solución, he supuesto de él, de que los niños tendrían todas las posibilidades para adquirir una formación cultural-deportiva de que hoy carecen en buen grado.

La formación de un Departamento Juvénil o cualquier otra denominación sería necesaria para contemplar en forma única y cabal los problemas de los niños.

La U.G.A., llegó a contar con ese organismo y puedo afirmar que estaba bien orientado sobre todo porque no había ningún divorcio entre los que dirigían este organismo y los que estaban dirigidos por el mismo.

No quiero con esto significar que la solución está en el camino paralelo. No, lo que sostengo es que esa experiencia acumulada no debe desaprovecharse y si las personas que otrora formaron parte de dicho organismo y si hoy no estarían disponibles de hacerlo, no importa. Lo importante es que la organización y la escuela que ellos formaron e implantaron, sus normas, sus enseñanzas, se puede recoger aún hoy.

Si el material humano para esa empresa no existiría, se fusionarían esos conocimientos a las normas que tengan los actuales dirigentes de esa niñez.

Por eso dije anteriormente; no podemos ni debemos engañarnos y menos

A.R.A.R.®



engaños a nuestros niños.

U.G.A., tiene su espíritu, que fluctúa en intensidad, pero que existe y todo "uguita" debe conocer. Es por mantener ese espíritu que debemos encauzar a nuestros niños por el buen sendero y no por otro.

El niño "uguita" debe ante todo sentirse como perteneciente a la familia de la U.G.A. Si la solución está en el scoutismo, en hora buena, pero sin olvidar la premisa, primero sentirse uguita, luego scout y en todo caso serás scout de la U.G.A.

Nunca debemos permitir que divieran ambos conceptos y si uno de los dos debe desaparecer, quedará como "uguita".

Todo ello al margen de su formación física que considero importantísima.

Nuestro club vive alrededor de cuatro o cinco deportes fundamentales y que nuestros niños deben practicar en forma racional. He visto con mucho agrado, las clases de básquet-ball para ni-

ños, pero lamentablemente divorciados de los scouts. Además, con ello no se termina una preparación de un deportista o de un futuro deportista.

Las soluciones no se pueden dar aquí en dos palabras; ello requiere un paciente estudio para ser llevado en forma integral.

Solo quiero recalcar, que, como dije antes, este problema de los niños uguitas, es parte de un proceso que en estos momentos toma rama ascendente.

Tenemos en nuestras manos la oportunidad de promover para el futuro generaciones de niños que hayan recibido una enseñanza beneficiosa y que sientan en consecuencia por U.G.A. los mismos afectos que los une a sus familias, que estén identificados con el club, porque sientan la necesidad de desarrollar en él sus años juveniles.

Si conseguimos eso de nuestros niños de hoy, podemos mirar con confianza hacia el futuro, pues los hombres del mañana, no olvidarán nunca las enseñanzas recogidas en la niñez.

OHANES

PIELES  
FINAS

MODELOS  
REFORMAS

PELETERIA "PAPAZIAN"

SUIPACHA 942

T. E. 32-0705

BUENOS AIRES

## DE MIS MEMORIAS

# LA ESPECIALIDAD DE CADA NACION EN EL USO DE LAS ARMAS

Desde la antigüedad, el uso de diferentes clases de armas, ha sido de interés a las naciones del mundo. Desde fechas prehistóricas se han dado suma importancia a las armas. Por ejemplo, el héroe de Troya, Aquiles, había impuesto clases y entrenamientos, para el uso del arco y la flecha, a sus soldados espartacos. La caballería de Ben-galia y Pundjap (India) fué famosa por el uso de la lanza. Los cosacos de Rusia, fueron famosos y diestros en el manejo del sable y diestros en artillería pesada (cañones). Los búlgaros, en la guerra de los Balcanes, tuvieron mucha fama en el uso de la bayoneta. En cambio en la Edad Media, los mosqueteros de Francia, ocupan destacado lugar en la historia como grandes floretistas. Los armenios, antes de Cristo, fueron famosos en el uso del arco y la flecha. Por ejemplo, cuenta Xenofonte, que un príncipe armenio tomaba clases de lanzamiento de la flecha. El romano Voradios, escribe que los soldados de la caballería armenia, en las retiradas, tiraban la flecha hacia atrás y con mucha puntería al enemigo que los perseguía, desconcertándolos.

Los historiadores armenios Khorenatzí, Pharbetzi, Pafstos Puzant, Magchistros y Yeguisheré, cuentan que uno de los mejores entrenadores en el manejo del arco y la flecha del rey Varas-tad, se llamaba Saharuni.

Pharbetzi cuenta que los príncipes armenios de la generación de los Gamsaragán, eran muy diestros entrenadores.

Korenatzí, escribe que el hijo del rey Ardashes, llamado Dikran, que fué entregado por su padre a un entrena-

dor llamado Varash, más tarde resultó ser uno de los más diestros de la época en el lanzamiento de la flecha. De igual manera el príncipe Knel, fué un buen entrenador. Los príncipes de la familia Mamigonian eran también muy diestros, tal es así que podían utilizar la mano izquierda o derecha indistintamente, para el manejo del arco y la flecha.

En el siglo actual, las naciones se empeñaron en destacarse en el manejo y la producción de armas modernas. Y la puntería ha tenido tan gran lugar en el programa de las olimpiadas internacionales que los países dan mucha importancia a dichos entrenamientos.

En 1952, en la Olimpiada Internacional de Helsinki, fueron campeones de tiro al blanco: Hungría, Unión Soviética, Alemania, Finlandia, Canadá y Noruega. En cambio, en la de Melbourne: Finlandia, Italia, Unión Soviética, Rumania, Canadá y Argentina.

Como se ve, en los tiempos antiguos y en la actualidad, cada nación ha tenido la preocupación de adiestrarse en determinadas armas.

Hace pocos días, me planteaban la situación de los turcos en el manejo de las armas. Antes de hablar sobre la utilización de sus armas antiguas, como ejemplo les voy a contar algo que me pasó, para que ustedes se den cuenta de la destreza de los turcos en el uso de las armas en los tiempos modernos.

Era en 1916, en la primera guerra mundial. Estábamos en el patio del colegio "Mesropian" haciendo nuestras prácticas deportivas periódicas, cuando oímos el ruído potente del motor

de un avión de guerra. Debajo de sus alas, vimos una cruz y comprendimos que era la alemana. Alemania era aliada de Turquía en aquel entonces. Sin dar mayor impotencia y sin demostrar ningún temor, seguimos con nuestras prácticas. Pero en seguida, vimos que de la loma de Kadifé Kalé (Kalé=fuerte) los soldados turcos, con ametralladoras y otras armas pesadas bombardeaban al avión de su aliada. El aviador desesperado, les hizo señas para demostrarles que no era enemigo. Pero fué inútil. Los tiroteos, continuaron en forma insistente a su alrededor. Entonces, el avión, como último esfuerzo se acercó peligrosamente a unos cuantos cientos de metros de la loma, para que los soldados turcos vieran la cruz alemana. Estos, como si estuvieran ciegos, seguían tiroteando. El aviador viendo que no había ninguna posibilidad dió una vuelta entera y aterrizó en un campo deportivo perteneciente al club griego Pelops. Nosotros pensamos que había sido tocado el avión. En seguida dejamos nuestro juego y corriendo nos acercamos al avión. En el trayecto, oímos a los pobladores turcos que gritaban con alegría (Vurduk, Vurduk...) lo tocamos, lo tocamos. Pero para nosotros no fué ninguna sorpresa que al acercarnos vimos el avión intacto, sin ninguna avería y el aviador sano y salvo conversaba tranquilamente con algunos oficiales turcos.

El aviador alemán se llamaba Budgueun; fué el héroe del frente occidental. Este había sido llamado para reforzar la defensa de los turcos contra el bombardeo ininterrumpido de los países aliados.

A consecuencia de este hecho, nosotros los deportistas del colegio "Mesropian" comenzamos a discutir en forma acalorada sobre la ineficacia de los soldados turcos, que no pudieron tocar el avión alemán que volaba a tan baja altura. Entonces, algunos de mis com-

pañeros pidieron mi opinión. Les dije que no estaba de acuerdo con ellos. Porque cada nación es capaz en algo, en cambio los turcos eran incapaces en ésto. Incapaces en el uso de las armas de guerra, por ejemplo, cañones, ametralladoras, etc. En ciencias, geografía, etc., los turcos jamás se han destacado. Por eso, porque si uno no sabe no puede hacer.

Pero, ¿en qué se destaca el turco?, me preguntaron mis compañeros. Yo les contesté: en el uso del yatacán. Y agregué: Los otros días, un huérfano armenio que se había escapado de las manos de los turcos, llamado Peñamín, me contó que los turcos engañando a los armenios de que se los llevarían a establecerse en otro lugar mejor, les tan las manos y los asesinan con yatacán. Y a las jóvenes las llevan para enriquecer sus harenes. Las madres que se habían salvado, se escapan con sus hijos en sus brazos y se esconden en los bosques, entre los árboles. Los turcos corren detrás de ellos y les tiran a matar. Muchas personas mueren en este incidente y a los que se salvaron del tiroteo, les cortan la cabeza con yatacán. Peñamín dijo, que su madre que estaba también herida le cortaron la cabeza con yatacán delante de sus ojos. Peñamín corrió encima de su madre llorando. Uno de los turcos lo agarró con fuerza y lo colocó sobre su caballo y se lo llevó a su casa. Peñamín fué transformado al islamismo y cambiado su nombre por el de Mustafá. Lo hacían trabajar como un esclavo en la atención de las vacas y otros animales y en los quehaceres de la casa. No le daban alimento suficiente y sus ropas estaban andrajosas. Durante el invierno su vida era insopportable y cuando quería un pedazo de pan le gritaban "keafir gueavur oglú" (infiel hijo de cristiano) y le pegaban. Peñamín ya no podía aguantar y en una oportunidad favorable, se escapó. Días y semanas deambuló por las montañas, ali-

# ¿DESINTERES POR EL DEPORTE, O POR EL CLUB?

## II

He sentido la necesidad de completar mi anterior artículo, dedicándole esta vez preferente atención a nuestro campo de deportes, que si bien se encuentra algo alejado de la órbita poblada, no deja por eso de tener unas instalaciones realmente magníficas, en las que ya se lleva invertida una enorme suma, que inexplicablemente no son aprovechados por la mayor parte de los asociados.

Es verdaderamente lamentable que esas instalaciones presenten un melancólico panorama al ver en ellas, solamente a unos pocos amigos utilizando nuestros tres lindos courts de tenis, las tres canchas de bochas, la de volley-ball, basket-ball, las mesas de ping-pong y ajedrez, nuestra pista de atletismo, etcétera.

Este panorama, provocado tal vez porque no se alcanza a comprender el sacrificio que fué necesario realizar, para llegar a la culminación de una obra de tanta magnitud y valor como la nuestra, es francamente desalentador. Es inconcebible que no se den cuenta que todo ese sacrificio fué posible merced al noble ideal que lo inspiró, y que ahora se ve desvirtuado por la incomprendión de algunos asociados.

Remontémonos un poco al pasado, y pensemos que no es lógico, ni tenemos ningún derecho para destruir esos inspirados anhelos de nuestros fundadores, meditemos tan siquiera en todo lo que debemos a estos entusiastas y patrióticos armenios que con tanta fe llevaron adelante tan loables principios, que no supieron de desfallecimientos y no vacilaron en sacrificarse moral y materialmente para legarnos tan precioso presente. Reflexionemos con nuestra conciencia sobre tantos

desvelos juntos, y consideremos qué derecho nos asiste para ser tan injustos, que no somos capaces de reconocer la deuda de gratitud que hemos contraído con nuestros predecesores al incorporarnos a la Unión General Armenia, proporcionemos a éstos la inmensa alegría de vernos disfrutar a todos de lo que ellos crearon con tanta dedicación. Seamos sinceros con nosotros mismos y demostremos que la semilla que sembraron ha germinado dando sus frutos, y que nos encontramos todos reunidos y luchando por un mismo ideal: la exaltación del patriotismo y la práctica del deporte, para proponer al acercamiento de los hermanos de un histórico país: ARMENIA.

Es necesario que todos comprendan que debemos sentir a nuestra querida Unión General Armenia como la continuación de nuestro hogar, que por el respeto que la misma nos merece, no podemos deparla librada a su suerte. Debemos crearnos la obligación de mantener bien alto su prestigio moral y material, alejarla de todos los intereses dañinos, en fin, de conservarla y de cuidarla, y no apartarnos de ella en los momento que más necesita nuestro apoyo, por la mera circunstancia de haber encontrado "algo" que no nos gusta.

He tratado de encontrar una razón por la cual se justifique la no concurrencia de tantos asociados a nuestra Institución, en la que se pueden practicar una diversidad tal de deportes, que muchas otras entidades envidian y desearían poseer para sí. Realmente no alcanzo a comprender por qué hay tan poco interés para gozar del beneficio de tanto capital invertido, de tan buena voluntad demostrada, de tantos sacrificios hechos por fundadores,

mentándose de yerbas. Tuvo la suerte de encontrarlo un armenio, y así se salvó.

La especialidad en los turcos está tan adelantada, que un conocido asesino de nombre Hassan, en su pueblo era tratado como un héroe. El heroísmo de éste, fué que después de atar las manos y los pies de cerca de cien niños armenios, uno por uno los colocó sobre una roca y les cortó las cabezas con una sola mano, y sin cansarse. Y como especialista en el uso del yatagán y "héroe" turco se vanagloriaba de sus hazañas sentado en el café del pueblo, fumando el "narguilé" y tomando café turco. Hassan contaba además, como una de sus numerosas hazañas, que él con su bayoneta había abierto el abdomen de las mujeres armenias embarazadas; que él sólo había enterrado vivos a centenares de mujeres y niños armenios en grandes pozos. Y los turcos que escuchaban con entusiasmo gritaban "mashalah - mashalah", bravo-bravo.

Creo que es suficiente toda esta explicación, sobre la especialidad de los turcos en el manejo del yatagán. Y en cuanto se refiere a las ciencias en general, son ignorantes.

Si prestamos atención, a los ejercicios de los nuevos reclutas turcos en el campo de Bahri-baba, veremos que no saben distinguir el lado derecho y el izquierdo. Para subsanar este inconveniente, los oficiales hacen atar a la pierna derecha del recluta una cebolla y a la izquierda un ajo. Y entonces, en lugar de ordenar los instructores "vuelta de derecha a izquierda"; dicen: "vuelta de cebolla a ajo". Sogansarmesak.

En cuanto al bombardeo y ametrallamiento de los soldados turcos el avión de su país aliado, que era Alemania, debemos saber que el pueblo y el soldado turco son ignorantes en todo lo que se refiere a la cruz. Para ellos la cruz pertenece al "guiavur" (cristianos).

no). Y en ese caso es enemigo. Por tal motivo, este incidente del avión, se debe a su ignorancia.

El turco también es ignorante en lo que se refiere a geografía. En el siglo XVIII, cuando la isla de Malta pertenecía al Imperio Otomano, un capitán de la marina turca tenía orden de llevar su barco a Malta. Este, después de desesperados esfuerzos no pudo encontrar la isla y sin cumplir su cometido volvió a Turquía. En su declaración a sus jefes superiores dijo "Malta batde" (Malta se hundió). Desde entonces este hecho fué motivo de comentarios jocosos.

Por consiguiente, mis queridos condiscípulos, sobre el incidente del avión no se ocupen y no pierdan tiempo. Cada nación tiene sus condiciones y capacidades que provienen de su raza. Lo que es de su raza, sale de la misma y pertenece a su pueblo. Y del seno de un pueblo surgen los hijos geniales, los inventos, los trabajos y las especialidades.

El pueblo turco también. Desde antiguo ha sido su especialidad el uso del yatagán. Ha podido preparar grandes "campeones", "héroes" y "figuras" en ese sentido. Por ejemplo, los "yenichiris", los "derebeis" y los "zeibek". Ellos han asaltado, asesinado y destruido todo lo que ha sido creación del hombre. Víctor Hugo, al referirse a los turcos, ha dicho: "Ellos, donde han pisado, han transformado en ruinas".

Después de haber dado estas explicaciones a mis compañeros, se dió fin a nuestro debate. Todos llegaron a ese convencimiento que, la especialidad de los turcos en el uso de las armas, ha sido siempre el YATAGAN.

Nosotros, los deportistas armenios, luego de esta pausa en nuestras prácticas, nuevamente volvimos al campo de deportes del colegio "Mesropian", para continuar la actividad deportiva dejada momentáneamente.

GARO SHAHINIAN

protectores, dirigentes, e integrantes de nuestra asociación.

Abrigo la esperanza de encontrar una solución a este problema y con tal seguridad me permite formular las siguientes preguntas: Hay algo en las instalaciones que influye para que no las utilicen?, si es así, ¿por qué no hacen llegar sus sugerencias a la Comisión Directiva? Será acaso que hay realmente desinterés por el Club? ¿o por el deporte? Habrá tal vez algún motivo por el cual los socios mayores no desean que sus familiares o hijos disfruten de la oportunidad de mejorar su salud, moral y físicamente? ¿Será que por puro capricho se desinteresan por el Club, o por sus actividades deportivas? ¿Será que quieren hacer una demostración de desacuerdo con el comportamiento de algún socio?, ¿o quizás de algún miembro de la Comisión Directiva? ¿ocasionado por algún incidente cualquiera?, ¿o de orden privado? De ser así, no puede concebirse que nuestra U.G.A. tenga que padecer las consecuencias de quienes por su incomprensión se aparten y dejen de cobijarse en el calor que la misma nos brinda tan acogedoramente.

He oido comentar que faltan nuevos jugadores de volley-ball y que los de Primera División se retiraron por "ciertas razones", según dicen "personales", a raíz de esto quedamos eliminados del campeonato superior, lo que es muy lamentable considerando la categoría en que militaba el equipo.

He oido comentar que en cambio, el basket-ball está de parabienes, pues debido en gran parte al trabajo de su entrenador, reina un gran entusiasmo

entre las y los aficionados al mismo, los cuales están trabajando activamente para levantar este deporte.

He oido comentar que la Comisión Directiva tiene una enorme buena voluntad, pero que la mayoría de sus miembros parecen no sentir el deporte, lo que debe ser, como lógicamente se comprende, una condición primordial para ser dirigentes ejemplares de un club especialmente deportivo.

Sin embargo, he oido comentar que los integrantes de la Comisión Directiva son en realidad excelentes personas, con unas cualidades verdaderamente estimables, es por eso que podrían remediar esta situación, conciriendo más asiduamente al campo de deportes, rodeándose de capacitados asesores en cada deporte, lo que sin lugar a dudas, sería sumamente beneficioso para nuestra Asociación y por ende para todos sus asociados.

En síntesis, quiero decir que en nuestra querida Unión General Armenia no se trata de criticar solamente por criticar, o de juzgar si éste o aquél tiene razón. ¡No! Desgraciadamente de esta manera se destruye todo lo que se ha construído con tan buenas bases; si hay que criticar, hagámolo, pero constructivamente, y trabajemos por el bien común, todos juntos, socios y dirigentes, identificados con un solo y único pensamiento, que está muy bien definido en estos consejos del "Martín Fierro" que dicen: "Los hermanos sean unidos, — porque esa es la ley primera; — tengan unión verdadera, — en cualquier tiempo que sea, — porque, si entre ellos pelean, — los devoran los de afuera".

ALBERTO TRITSMANS

**UNA NOTA DEL FUNDADOR DEL SCOUTISMO GRAL.  
BADEN POWELL DIRIGIDA A LOS SCOUTS ARMENIOS**

ASOCIACION BOY SCOUT  
Avda. Buckingham Palace N° 25  
London, 8 junio de 1921.

Estimado Sr. Horasandjian:

El capitán Tesiger, me ha enviado un informe tan favorable sobre la visita efectuada a Usted; que me siento en la agradable obligación de manifestar mis sinceros agradacimientos por la educación de vuestras jóvenes, y por inculcarles los preceptos del scoutismo en forma tan efectiva.

Me produjo, especialmente, gran satisfacción al oír que vuestros scouts tienen buenos sentimientos hacia sus hermanos ingleses y a mi persona; y creo que se ocuparán de transmitirles, cuánto me interesa sus progresos y qué contento estoy al ver que en tan poco tiempo han realizado tantas obras benéficas.

Ultimamente volví de Palestina, Egipto e India y desearía disponer de tiempo para visitarlos. En Palestina, en el cargo de correo tuve el gusto de tener un ayudante scout armenio, y si este joven representaba el carácter de vuestros jóvenes, entonces los scouts armenios son muy buenos.

Este joven, siempre con rostro júbiloso, trabajaba vigorosamente y siempre estaba listo para hacer más a pesar de que en la guerra había perdido a sus familiares y gracias a algunos vecinos fué salvado de ser asesinado. Se lo encontró herido tirado en el suelo, y se salvó creyéndose que estaba muerto.

Le ruego transmitir a vuestros scouts mis mejores sentimientos.

Sinceramente suyo

Baden Powell

**LA CENTRAL DE MOMENETMEN CONTESTA LA NOTA ANTERIOR**

Señor General Baden Powell.

Mi muy estimado Jefe Scout:

Con gran júbilo, nuestra asociación de scouts armenios se notificó por intermedio del señor Horasandjian, la simpática carta que envió a todos los scouts armenios.

La asociación no escatima esfuerzos para propagar vuestros principios en forma amplia entre los niños y jóvenes armenios. Y creemos que tendrá éxito en sus propósitos.

La asociación desea ponerse en contacto con usted, con vuestros scouts y las centrales de otros países.

Creemos que tendrán la bondad de honrarnos con vuestras cartas.

**EN BARRACAS**

*¡TODO CONTRA LA LLUVIA!*



**Sterling Club**

MONTES DE OCA 985 T. E. 21-1123

**CREDITOS en 5 meses**

El año pasado, le habíamos enviado un álbum y nuestra revista "Hay Scout", que desgraciadamente no los recibió por inconvenientes del correo. Adjunto le enviamos otros ejemplares.

Reciba nuestros saludos de scout.

Firma del Secretario Responsable del Scoutismo Armenio

**NOTA.** — El señor Horasandjian fué miembro de la Comisión Directiva de Homenetmen formando parte en 1921 de la Comisión Central sita en Constantinopla.

Baden Powell, dice que los scouts armenios, no solamente en poco tiempo aprendieron los principios del scoutismo, sino también realizaron numerosas obras con gran éxito. Ellos son aquellos huérfanos, los cuales sus padres luego de ser asesinados por los turcos fueron transformados al islamismo utilizándolos como esclavos y enseñándoles las costumbres vandálicas de los turcos.

Gracias a Homenetmen, estos niños volvieron al seno de la nación armenia, se educaron, se disciplinaron y llegaron a ser buenos cristianos, como el Gral. Baden Powell lo atestigua.

En cuanto al correo que mencionó en general Baden Powell, al cual lo elogia tanto en su nota; pero desgraciadamente este general, teniendo en cuenta su condición de Jefe Scout en forma diplomática solamente se refiere a la muerte de los padres del correo. Pero no dice ¿quiénes los asesinaron?

Nosotros, salvando de esta preocupación al Gral. Baden Powell, declaramos categóricamente, que fué el pueblo turco el verdugo que asesinó a sus padres y a más de un millón de armenios.

SPORTMAN

## ACTIVIDADES DEPORTIVAS

### CADETES

Bajo la dirección del Departamento de Educación Física, desde hace varios domingos, se están impartiendo clases sobre diferentes deportes, a los socios cadetes de nuestra entidad.

Es plausible esta iniciativa, dado que desde hace muchos años los cadetes se encontraban abandonados en cuanto a actividades deportivas; y de esta manera se podrá preparar un plantel de jugadores que representarán a la Unión General Armenia de Cultura Física, en un futuro cercano.

Es muy probable, que si este esfuerzo no desfallece, en poco tiempo haremos de integrar nuestro deporte con varias divisiones de equipos.

Es de esperar, que estos cadetes sean preparados también, a la par de la parte física, en la parte moral. Inculcar en ellos el amor a la U. G. Armenia y el cariño y respeto a todo lo que es armenio. Y cuando llegue el día, en que tendrán que ocupar los puestos a que están destinados en la institución, sepan honrarla y sean merecedores de sus compañeros, los socios de las generaciones anteriores, que sin escatimar esfuerzos, han sabido educarlos y prepararlos, para hacer frente a las vicisitudes de la vida.

### BOCHAS

Hace poco se inició en nuestro campo deportivo, un campeonato interno de bochas, organizado por la subcomisión respectiva.

Se anotaron a este campeonato una cantidad de asociados veteranos, que todos los domingos, hacen resaltar esta actividad con su entusiasmo "jovial".

**TEX-TRICO**

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

**FABRICANTES DE TEJIDOS****ENGOMADORA DE HILADO**Adminis. y Ventas  
**LARREA 557****T. E. 48 Pasco 8743**  
Buenos Aires**"ANTEX ARGENTINA"****EDUARDO ATAMIAN****POPLINES**

Larrea 667 — T. E. 48-5639

Doctor  
**ANTRANIK EURNEKIAN**  
 Cirujano

Especialista en Neurocirugía  
 Actualmente en los EE. UU.

Cnel. N. Vega 5531 — 54-0765

**FABRICA DE TEJIDOS  
DE ALGODON****TEXTIL****MURAD**  
de Miron Leonian**VICTORIA 701**  
Hurlingham **F.C.N.G.S.M.****FOTO****A F O L O****ESTUDIO**

CORDOBA 4671 T. E. 54-8147

**estudio nersessiad**

ECONOMICO . CONTABLE . IMPOSITIVO  
 ASUNTOS JURIDICOS

Florida 165  
 Gal. Gral. Güemes P. 3, of. 343-4

Tel. 30-6877

# Ray junior \*\* Baby

*La cámara  
super  
económica*

Que permite tomar  
16 fotos 4 1/2 x 6, con  
un rollo común 6-20



AL PRECIO DE UNA SIMPLE  
CAMARA DE CAJON!

ALBERT TRITSMANS. Director - Gerente General

GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos

Bvd. MITRE 1906 - T. E. 48 - 9011 — BUENOS AIRES

T E R Z A

— de —

GREGORIO TERTZAKIAN

TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,  
RAYON Y ALGODON

LAPRIDA 1458

T. E. 791-8429 y 795 0044

Vicente López, F.C.N.G.B.M.

**ADHESION**

*Peleteria "Armenia"*

SANTA FE 1560

T. E. 44 - 0275

MERCERIA - NOVEDADES

**"EL PORVENIR"**

El Hogar de los Hilos y Botones

**M. CHEBEKDJIAN E HIJOS**

Azcuénaga 417

T. E. 48 - 3654

**E L C I S I D E**

Soc. Resp. Ltda.

BUENOS AIRES

CORDOBA

**«NAVASART»**

REVISTA MENSUAL

ORGANO DE LA

**U. G. ARMENIA DE C. FISICA**

GALERIA GRAL. GOEMES

FLORIDA 165 Piso 6º

**SUSCRIPCION**

Ejemplar suelto ..... 5.- Pesos

Anual ..... 50.- Pesos

Exterior ..... 4.-Dolares

AÑO 5 - N° 49

JUNIO DE 1957

BUENOS AIRES

## *ALFOMBRAS*

*SPARTA ATLANTIDA S. A.*

**INDUSTRIAL Y COMERCIAL**

